

ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԲՈՂՈՔԱԿԱՆՈՒԹԵԱՆ  
ԵՒ  
ԳԸՉԸՂՊԱԾՆԵՐՈՒ ԱՐԱՆԴԻՆ  
ԾՆՈՒՆԴԸ

---

(ՆԱԽԱՊԵՏԱԿԱՆ ԱՐԵՏԱՄԵՐԻ ՄԵԶ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԱԾ)

ԳՐԵՑ

ՏՕՔԹ. Ն. ՏԱՂԱՒԱՐԵԱՆ



Ե. ՊՈԼԻԿՈ

ՏԱՐԱԳՐՈՒԹԻՒՆ Յ. ՄԱՏԹԵՈՍԵԱՆ

1914



103 281.6

- 5 -

808. 297

ՔՐԻՍՈՆԵԱԿԱՆ ԲՈՂՈՔԱԿԱՆՈՒԹԵԱՆ

ԵՒ

ԳԸԶԸԼՊԱՅԱՆԵՐՈՒ ԱՂԱՄԴԻՆ  
ԾՆՈՒՆԴԸ


(ՆԱԽԱՄՊԷՍ ԱՒԵՏԱԲԵՐԻ ՄԷԶ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԱԾ)

ԳՐԵՑ

ՏՕՓԲ. Ն. ՏԱՂԱՄԱՐԵԱՆ




Կ. ՊՈՒ.Ի.Ս



ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ Յ. ՄԱՏԹԵՈՍԵԱՆ

1914



## ՅԱՌԱՋԱԲԱՆ

---

Փոքր Ասիան ի վաղուց անտի աղանդաւորաց հայրենիքն եղած է, եւ այժմ իսկ անդ պաշտօնապէս ընդունուած ու ծանօթ Խոլամութենէ եւ Քրիստոնէութենէ զատ՝ կան ինչ ինչ աղանդներ ու աղանդաւորներ, որոնց զլխաւորները կրնան համարուիլ կեղունի Գրզըլպաշներն, արեւելքի Արխվացի աղանդաւորներն, հարաւ արեւելքի Եղիշիներն, եւ հարաւ արեւմուտքի բնապաշտներն՝ ընդհանրապէս Թախիքանի անուամբ ծանօթ։ Ասոնց երկու առաջիններու վարդապետութեանց ու անոնց ծնունդի քննութիւնը մերներկայ ուսումնասիրութեան առարկայ պիտի ըլլան։

Գրզըլպաշները բաւական թուով կը զըտնուին բնագաւառիս (Սերաստիոյ վիճակ) մէջ, և արդէն ուշ հրաւիրած էր իրենց տարօրինակ աղանդն։ Օսմ. Երեսփոխանութեանս երեք տարիներն՝ ի Փոքր Ասիա ըրած ճանապարհորդութեանցս միջոցին՝ ստէպ առիթն ունեցայ տեսակցիլ ու կենակցիլ անոնց հետ, հարցափորձել իրենց հըմտագոյններն ու տէտէներն (կրօնաւոր) իրենց աղանդի մասին։ Երթալով հետաքրքրութիւնս աւելցաւ, յարաբերութեան մտայ անոնց կրօնական հաւաքումներու եւ արարողութեանց բացառաբար

ներկայ գտնուող անձերու հետ . . . եւ վերջապէս համոզում գոյացուցի թէ՝ ատեն առ երեւոյքս եւ առ ահի Խալամ ձեւացող աղանդաւորներ են :

Խակ Արխվալցի աղանդաւորք՝ Խնուսի կողմէին 1829ին Աղեքսանդրապօլ ու անոր շրջակայքը գաղթող Հայ ժողովրդեան մէջ կը զբանուէին, որոց կեզրոնն Աղեքսանդրապօլի Արխվալ զիւղն ըլլալուն՝ անոր անուամբ Արխվալցի կ'անուանենք այս աղանդաւորներն : Ասոնք ճանչցած եմ իրենց դաւանանքի խոստովանութեանց հրատարակութիւններէն, եւ «Բանալի ծչմարտութեան» անուն իրենց վարդապետական մատեանէն, որոյ մի թերի օրինակը հրատարակեց Փրոֆ. Կոնիրեր 1898ին, Հայ հողին վրայ ծնունդ առնող այս աղանդաւորներու վարդապետութիւնը շատ կը մօտենայ Եւրոպական արդի Բողոքականութեան սկզբանց, եւ ինչպէս պիտի ցուցնենք՝ Հայ ու Եւրոպական Բողոքականութիւնը միեւնոյն արմատէն ծնունդ առած են, եւ ասոնց հետ մած խնամութիւն ունի Գլղղլպաշներու աղանդն որ Հայաստանի սահմանին մէջ կը գտնուի միայն :

Որեւէ կրօն կամ աղանդ ամրողջովին ի նորոյ չստեղծուիր, այլ ծնունդ կ'առնէ կանխաւ գոյութիւն ունեցող կրօններէն ու աղանդներէն, եւ դարուց շրջանին մէջ փոփոխութիւններ կը կրէ և ձեւափոխութեանց կ'ենթարկի, ու ինքն ալ կրնայ ծնունդ տալ այլ կրօններու կամ աղանդներու : Ուստի եւ մեզ կը մնայ քննել այս

աղանդներու արմատներն եւ որոնել թէ պատմական կերպով ծանօթ ո՞ր աղանդներու շարունակողներն են անոնք, եւ ի՞նչպէս առած են իրենց այսօրուան վիճակը :

Հստ մեր քննութեանց շատ խոր են անոնց արմատներն եւ Քրիստոնէութեան առաջին դարերուն մէջ ի Փոքր Ասիա ծնունդ առնող աղանդներուն (Մարկիոնութիւն, Մանիքէութիւն) մէջ կը նշմարուին անոնց վարդապետութեան հետքերն : Այս սկզբնական աղանդները կը յանդին վերջապէս Պաւղիկեանութեան եւ Թոնդրակեցութեան, որք ծնունդ տուած են Եւրոպական ու Հայկական (Արխվալցեան) Բողոքականութեան, եւ Փոքր Ասիոյ Գրգրլպաշութեան : — Ուստի պիտի քննենք նախ մեր ակնարկած աղանդներն եւ ապա ցոյց պիտի տանք թէ ի՞նչպէս ասոնցմէ ծնունդ առած են Բողոքականութիւն ու Գրգրլպաշութիւն, եւ ովտի ծանօթացնենք այս վերջնոց աղանդի ներկայ վիճակը :





# ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԲՈՂՈՔԱԿԱՆՈՒԹԵԱՆ

ԵՒ

## ԳԸՉԸԼՊԱՇՆԵՐՈՒ ԱՂԱՆԴԻՆ

### ԾՆՈՒՆԴԸ



ԳԼՈՒԽ Ա.

Քրիստոնէական գլխաւոր աղանդներն ի Հայություն

#### 1. Մարկիոնութիւն (Marcionism)

Մարկիոնի<sup>(1)</sup> աղանդը որ Բ. դարուն Պոնտոսի մէջ քարոզուեցաւ ու Ե. դարու կիսուն (449) մեծ յուզումներ յառաջ բերաւ Ասորեսց մէջ, հաւանականաբար մեր մէջ եւս ունեցաւ հետեւողներ . զի եզնիկ Կողբացին անոնց վարդապետութեան դէմ հերքումներ գրած է իր «Եղծ Աղանդոց» դորձին մէջ :

#### Այս աղանդը Գնոստիկեան<sup>(2)</sup> (Gnosticisme)

---

(1) Մարկիոն ծնեալ ի Սինոպ, իր վարդապետութիւնը 150ի ատենները քարոզեց ի Հռովմ եւ ապա ի Պարսկաստան :

(2) Գնոստիկեանը ժամանակի խմաստասէրներն էին (Գնոստիկ Յունական հրանտիւն բառէն) եւ Սուրբ Գիրքն ըստ հմաստափրութեան կը մեկնաբանէին, տիեզերագիտական, եւ տիեզերածնական խնդիրներով կը պարապէին . բղխումներով կը բացատրէին շատ բան :

Գնոստիկեանց հիմնադիրը կը համարուի Սիմէոն Մոզն :

էր, խառնուրդ Քրիստոնէութեան և հեթանոսական փիլիսոփայութեան։ Մարկիոնեանք կը մերժէին Հին Կտակարանն, եւ Նոր Կտակարաննէն Դուկասի Աւետարանն ու Պողոսի թուղթերը կ'ընդունէին, Յիսուսի մարդեղութիւնն երեւութական

---

Ա. դարու այս աղանդը մեծապէս զարգացաւ Բ. դարուն ի Սուրբա եւ յեզիպտոս։ Սուրիոյ Գնոստիկեանը Եթէ---քէն են, այսինքն կ'ընդունին բարւոյ եւ չարի սկզբունքներն, իսկ Եղիպտոսի Գնոստիկեանը ընդհանրապէս համաստուծեան էին, Պաուր (Baur) Գնոստիկեանները ըստ իրենց վարդապետութեանց երերի կը բաժնէ .

Ա. Անոնք՝ որոց վարդապետութիւնը Քրիստոնէութեան, Մովսիսականութեան եւ Կռապաշտութեան խառնուրդ մ'են (Վաղենտիանոսութիւն, Սփիտիանութիւն, Բարտածան, Սատուրնինոս, Բասիլիոս) :

Բ. Անոնք՝ որոց վարդապետութիւնը Քրիստոնէութենէ եւ զայն կանխող կրօններէ. կը հեռանան (Մարկիոն եւ իր աշակերտն Ապեղէս) :

Գ. Անոնք՝ որոց վարդապետութիւնը Մովսիսականութեան եւ Քրիստոնէութեան խառնուրդ մ'է եւ հակառակ կռապաշտութեան (Կերինթոս, եւ Հրէա-Քրիստոնէականք կամ Սուտ Կղեմականը) :

Գնոստիկեաններէ շատեր երեւութական էին, այսինքն Յիսուսի ծնունդը, կեանքը, ու մահը երեւութական կը համարէին եւ ոչ իրական։ Ըստ Վաղենտիանոսի Յիսուս իր մարմինը յերկնից բերաւ եւ այդ մարմնով անցաւ Մարիամի մարմնոյն մէջէ՝ առանց եղծաննելու անոր կուսութիւնը։ Ըստ Սատուրնինոսի Յիսուս մարմին չունէր, մարդոց այնպէս երեւցաւ։ Ընդհանրապէս կ'ըսեն թէ՛ Յիսուս չէր խաչուողը՝ այլ Սիմեոն Կիւրենացին, որ անոր խաչը տարաւ, երեւութական վարդապետութեանց զարկ տուաւ Մարկիոն։ Մանիքեցիք եւ Պաւղիկեանը երեւութական էին։

կը համարէին . մղրտուելու համար կուսութիւնը  
անհրաժեշտ էր , ամսուրիութիւնը յարգի էր ,  
ձկնեղէնէ զատ մսեղէն կերակուր չէին ուտեր :

## 2 . Մանիկնցութիւն (Manicheisme)

Մանիքէութեան հիմնադիրը Մանի կամ Մանէս(¹)  
(225-274) Զրադաշտական կրօնի մէջ մեծցած ,  
Քրիստոնէութիւնն ուսաւ , եւ ուզեց Զրադաշ-  
տական ու Քրիստոնէական կրօնից վարդապե-  
տութեանց խառնուրդով նոր կրօն մը հիմնել ,  
ու իբր մարդարէ եւ յԱստուծոյ զրկուած անձ մը  
ներկայացաւ ժողովրդեան : Հալածուեցաւ ի  
Քրիստոնէից , և Միջազետաց ու Պարսից սահմա-  
նագլուխը գտնուող Արարիոն գղեկին մէջ հաս-  
տառուելով սկսաւ քարոզել :

Մանէս յաջողեցաւ Մարկեղոս անուն հա-  
րուստ մը համոզել եւ որոյ յորդորական նամակ  
մ'ալ գրած է , յորում «զԱստուծած իբր հրեշտակ  
Զարին , իսկ զՔրիստոս իբրեւ լոկ մարդ կանան-  
ցածին» ներկայացուցած է : Մանէս շահեցաւ և

(¹) Ըստ ոմանց Մանիքնցութեան հիմնադիրն է Սկիւ-  
թիանոս Արարացին , որոյ Տերիքենթ անուն աշակերտը  
չորս զիրք զիրք (Գաղտնիք , Դիխաւոր կէտեր , Աւետարան  
եւ Գանձ) ու զնաց քարոզել ի Բարելոնի Յետ իւր մահուան  
անոր այրին եօթնամտայ Կումբրիկոս անուն գերի մը զնե-  
լով՝ զայն իր ամուսնուն վարդապետութեամբ մարգել  
տուաւ : Այրիի մահէն ետք՝ Կումբրիկոս՝ Մանէս անունն  
առաւ ու զնաց Պարսից մայրաքաղաքը (Տիզրոն) քարոզել  
իր որդեզրած վարդապետութիւնը :

Շապհոյ Ա.ի բարեկամութիւնը , սակայն մոգերու հալածանաց առջեւ խոյս տուաւ եւ կեդրոնական Ո.սիոյ այրի մը մէջ ապաստանելով զրեց իր Էրդէնիկի-Մանի անուանեալ գիրքը , զոր յԵրկնից ընդունած ըլլալ կը յայտարարէր : Մոգերը իրր մոլորեցուցիչ ամբաստանեցին զայն , ուստի եւ Վուամ արքայն զայն մորթազերծ ընել տուաւ (274) :

Պարթեւք , Քրիստոսէ 2<sup>1</sup>/չգար առաջ տիրելով Պարսից , անոնց Զրադաշտական պարզ կրօնը կռապաշտութեան վերածած էին : Արտաշիր Ա. Սասանեան Պարսիկ իշխանութեան գլուխը անցնելով (226) հին Զրադաշտականութիւնը նորոգել փորձեց . իսկ Մանի այդ բարեկարգութեան գործը աւելի յառաջ տանել ուղեց՝ Քրիստոնէական վարդապետութեամբ պատուաստելով զայն :

Մանիքէական ազանդին մէջ կը նշմարուին բոլոր հին կրօններու վարդապետութիւնները Քրիստոնէական գոյնի տակ . շատ բան առնուածէ Մարկիոնութենէ եւ Զրադաշտականութենէ : Աւասիկ իրենց կրօնի սկզբունքները .

1. Կ'ընդունէին բարւոյ եւ չարի Զրադաշտական սկզբունքներն իրր անստեղծ ստեղծիչներ՝ որք իրարու դէմ կը պայքարին :

2. Կը հաւատային Եգիպտական եւ Հնդիկ հոգեփոխութեան , եւ հոգւոյ հետզհետէ ազնուացման ձգտումին : Այսինքն թէ՝ հոգիք անմահ են , եւ մարմնէ մարմին անցնելով կը մաքրուին , եւ բատ իրենց արժանեաց աւելի կամ

նուազ ազնիւ էակաց մէջ կը մտնեն , մինչեւ որ  
կատարելապէս զտուին ու աստուածանան : Որով  
անուղղակի կերպով կ'ընդունէին մնդաւորաց  
պատուհաս եւ հանդերձեալ կեանքի պէս բան մը :  
Հոգւոյ ազնուացման համար կուսակրօնութիւնն  
իրը կարեւոր միջոց կը համարէին :

3 . Անոնց վարդապետութեանց մէջ Պրահ-  
մանական համաստուածութեան սկզբունքներն  
ալ կը նշմարուին :

4 . Գնոստիկեան արտահոսման դրութեամբ  
Երրորդութիւն մը կ'ընդունէին :

5 . Յիսուսի եւ սրբոց հոգիներն իրը մասն  
Աստուծոյ կը դաւանէին , եւ Արեգակն անոնց  
ներկայացուցիչը կը համարէին , ուստի եւ կը յար-  
գէին Արեգակն ու հուրը :

6 . Հին Կտակարանը չար սկզբունքի դործ  
կը համարէին ու կը մերժէին , իսկ նոր Կտակա-  
րանը մասամբ բարի Աստուծոյ դործ դաւանե-  
լով՝ կ'ընդունէին :

7 . Քրիստոսի չարչարանքն ու մահը իրա-  
կան չէին համարեր , այլ երեւութական :

8 . Խաչը չէին յարդեր :

9 . Մարիամը չէին ընդուներ իրը կոյս՝ այլ կին :

10 . Մկրտութիւնը կը մերժէին՝ իրը աւե-  
լորդ ձեւարանութիւն մը :

11 . Հաղորդութեան Խորհուրդը մրայն հա-  
ցով կը կատարէին , զի զինին դիւական ըմպելի  
կը համարէին :

12 . Մանիքեցիք կատարեալ խոտաճարակներ

էին . արգիլեալ էր անոնց համար ոչ միայն միան  
այլ եւ ձուն ու կաթն . արգիլեալ էր նոյն իսկ  
կենդանի սպաննելը :

13 . Իրենց կրօնի լաւ ուսումնասիրութենէն  
ետք միայն ներելի էր ամումնութիւնը :

Մանիքեցութիւնը բաւական լաւ կազ-  
մակերպուած պաշտօնէութիւն մ'ունէր : Մանի  
Քրիստոսի նման 12 աշակերտ ունէր , որոց մըն  
մեռնելուն՝ ուրիշ մը անոր կը յաջորդէր . այն-  
պէս որ առաքելոց թիւը միշտ 12 կը մնար :  
Ասոնք կը ձեռնադրէին եպիսկոպոսներ , որոց  
թիւը 72ը չէր անցներ (թիւ Յիսուսի աշակեր-  
տաց) : Եպիսկոպոսները քահանաներ կը ձեռնադ-  
րէին , ունիին նաև սարկաւագներ ու քարոզիչներ :

Այս աղանդը տեղական չմնաց , տարածուե-  
ցաւ ի Հայս , յԱսորեստան , եւ մինչ Եգիպտոս  
ու Հարաւային Եւրոպա (Ֆրանսա) , եւ ծնունդ  
տուաւ շատ մը երկրորդական աղանդներու (<sup>(1)</sup>) :  
Եղնիկ կողբացւոյն Մանիքէութեան մասին՝ իր  
«Եղծ Աղանդոց»ին մէջ գրած հերքումներն են-  
թագրել կու տան մեզ անոր ի Հայս երբեմն բա-  
ւական տարածուած ըլլալը :

Յուստիանոս կայսրն եւ անոր յաջորդները

(1) Բորբորիսք , Արեւորդիք , եւ Երեւութականք՝ Մա-  
նիքեցութենէ սերեալ աղանդաւորներ էին , որք եւ ժամա-  
նակ մը բաւական տարածուեցան ի Հայս , զորս արմա-  
տախիլ ըրին մեր թարգմանիչք , Կորիւնի յիշատակած  
«Սատանայական» աղանդն եւս Մանիքէութեան մի ճիւղն  
էր՝ անկետ բարոյականով :

հալածանք հանեցին Մանիքեցութեան դէմ Զ .  
դարուն :

### 3. Մծդղնէկութիւն

Մծդղնէութիւնը Ասորիքի աղանդ մ'է , որ  
Դ . գարուն ծնունդ առաւ եւ որ փոքր ինչ  
տարածուեցաւ ի Հայս : Այս աղանդին մէջ կը  
տեսնուին Մանիքեցութեան ինչ ինչ վարդա-  
պետութիւնները :

Մծդղնեայք կատարելութեան հասնելու եւ  
երրորդութիւնն աչքով տեսնելու համար մշտա-  
տեւ աղօթելը պայման կը դնէին , եւ արդէն  
Մծդղնէա՝ աղօթող ըսել է :

Ասոնք չէին ընդուներ Եկեղեցւոյ Խորհուրդ-  
ները , կ'արհամարհէին ամուսնութիւնը : Շատեր  
կը մերժէին աշխատանքը , ու կ'ապրէին մու-  
րացկանութեամբ եւ բացօթեայ : Կ'երեւի թէ  
անառակութեանց անձնատուր կ'ըլլային , այն-  
պէս որ ի մեզ մծդղնեայ բառն՝ անառակ , իսու-  
նական յարաբերութիւններ ունեցողի նշանա-  
կութիւնն առած է :

Անցնինք այժմ Պաւղիկեանութեան և Թոնդ-  
րակեցութեան՝ որք հայկական աղանդներ հա-  
մարուած են :

### 4. Պաւղիկեանութիւն

Պաւղիկեանութիւնը է . դարու կիսուն փայլ  
կը գտնէ ի Հայս , եւ թէպէտ Մանիքեցու-  
թենէ ծնունդ առած է , սակայն իր վարդապե-

տութիւններէն շատերն աւելի Մարկիոնութենէ  
սերած կը թուին :

Այս վարդապետութեան հիմնաղիրները կը  
համարուին Պօղոս եւ Յովհաննէս Սամոստացի<sup>(1)</sup>  
եղբարք (Գ. դար), զաւակ Կալինիկէ անուն  
Մանիքեցի կնոջ մը, որք հալածուելով գնա-  
ցին հաստատուիլ Եպիսպարիսի մէջ, եւ իրենց  
աղանդը նախ Պաւղ-Յովհաննէսեան եւ ապա  
Պաւղիկեան անուանեցաւ : Այս աղանդաւորները  
Հայ կը կարծուին ընդհանրապէս :

Բատ ոմանց Շիթի անուն աղանդաւոր Պար-  
սիկ կին մը Հայաստան կու գայ (Է. դար), Արա-  
րատայ մէջ Պօղոս հայազգին կ'ամուսնանայ  
անոր հետ, կը յարի անոր զաւանութեան ու  
կ'ըլլայ այդ աղանդին ի Հայս տարածիչն եւ  
իր անունով այս աղանդը Պաւղիկեանութիւն  
կոչուած է :

Հաւանականաբար այս երկու Պօղոսներն ալ  
գոյութիւն ունեցած են : Սամոստացի Պաւղոսի  
վարդապետութիւնը Paulinien կ'անուանեն Եւ-  
րոպացիք, իսկ Արարատցի Պաւղոսինն աւելի  
Paulicien կ'ըսուի : Ներսէս Բ. Բագրեւանդացի  
կաթողիկոսի «Ուխտ միաբանութեան Հայոց  
Աշխարհին» անուն թուղթին մէջ<sup>(2)</sup> (գրուած  
555ին) ակնարկուած Պաւղիկեանները Սամոս-  
տացի աղանդաւորներն են, Արարատեան Պաւղոսն

(1) Սամոստ Բ. Հայոց մէջ է :

(2) Գիրը թղթոց էջ 73:

աւելի վերջին ժամանակներն (իւղար) ապրած է:

Ոմանք կը կարծեն թէ այս աղանդը յանուն Պօղոս առաքելոյն այսպէս անուանուած է, եւ արդէն ասոնք Մարկիոնիաններու նման Պօղոս առաքեալի եւ անոր գործոց մեծ յարգ կուտային :

Այս վարդապետութեան կազմակերպիչն եղած է Մանանաղեաց գաւառէն Կոստանդինոս անուն Հայ մը, որ երեւցաւ 653ին: Կոստանդին՝ Ասորիքէն բերուած տարօրինակ Սւետարանի մը ընթերցմամբ յարեցաւ այս աղանդին, ու անոր քարոզիչն եղաւ: Նա մեծ աղղեցութիւն ունեցաւ իր ժողովրդեան վրայ՝ որ գրեթէ կը պաշտէր զայն :

Կոստանդին եւ իր հետեւողք ինքզինքնին Պօղոս առաքեալի աշակերտ կ'անուանէին: Կոստանդին՝ Պօղոս առաքեալի նման թուղթեր կը գրէր իր հետեւողաց կեղրոններն :

Այս աղանդը մեծապէս տարածուեցաւ ի Հայս (նամանաւանդ Փոքր Հայք), ի Կապաղովկիա եւ ի Պոնտոս: Յովհան Մայրագոմացիին և իր աշակերտին կամեզքօր Սարգիսի (¹) երեւութական վարդապետութիւնք արդէն այս աղանդի տարածման հողը պատրաստած էին (²):

(¹) Սարգիս համարուած է Սուբէնուանդէն անուն աղանդի մը հիմնաղիրն:

(²) Թէոտորոս Քոթենաւորի ընդդէմ Մայրագոմացւոյն թուղթն: Վենետիկ 1833:

Կոստանդին բաւական զտեց այս աղանդը  
Մանիքէական սկզբունքներէ , սակայն պահեց  
բարւոյ եւ չարի սկզբանց վարդապետութիւն-  
ներն եւ Մծղնէական արարքներն՝ իր խայծ  
ժողովուրդն իր աղանդին կապելու : Կոստանդին  
27 տարիներ քարոզեց եւ ժողովրդեան վրայ  
իր ազգեցութիւնը երթալով աւելցաւ :

Աւասիկ Պաւղիկեան վարդապետութեան  
սկզբունքներն եւ դաւանանքը .

1. Երկու Աստուած կայ , մին Զար՝ Հին  
Կտակարանինն որ նիւթական աշխարհը ստեղ-  
ծած է , եւ միւսը Բարի՝ հոգեւոր աշխարհի ա-  
րարիչ . Նոր Կտակարանի Աստուածը :

2. Մարդոց լաւ յատկութիւնները Բարի  
Աստուծոյ կողմանէ տրուած են , իսկ գէշ յատ-  
կութիւնները Զար Աստուծոյ :

3. Բարի Աստուածը ստեղծած է մարդոց  
հոգին , իսկ Զար Աստուածը (Դէմիուրգոսը) ա-  
նոնց մարմինը :

4. Գնոստիկեանց նման Երրորդութիւն մը  
կ'ընդունէին : Որդի և Հոգի ի Հօրէ ծնեալ կամ  
բղխեալ՝ անոր համազօր չէին :

5. Քրիստոս իր մարմինն Երկինքէն բերաւ ,  
եւ միայն Մարիամի մէջէ անցաւ իր խողովակէ  
մը , ուստի եւ Քրիստոսի բուն մայրն Երկինքն  
է եւ ոչ թէ Մարիամ : Մարիամ Յիսուսէն վերջ  
ուրիշ զաւակներ ունեցած է :

6. Հին Կտակարանը կը մերժէին , իսկ նո-  
րէն Պօղոսի թղթերն ու Աւետարանը կ'ընդու-

նէին , զի այս վերջինը Պօղոսի (իրենց պետի) աշակերտին գործն էր :

7 . Մկրտութիւնը կը կատարէին ոչ թէ ջրով , այլ բանիւ եւ ձեւով միայն :

8 . Հաղորդութեան Խորհուրդը կը կատարէին ոչ թէ նիւթով , այլ բանիւ եւ ձեւով :

9 . Սրբոց բարեխօսութիւնը կը մերժէին , եւ անոնց պատկերաց յարգանքը կուապաշտութիւն կը համարէին :

10 . Խաչը չէին յարդեր եւ կ'ըսէին թէ նոյն իսկ խաչափայտը զուրկ է Աստուածային դօրութիւնէ :

11 . Եկեղեցւոյ նուիրապետութիւնը կը մերժէին :

12 . Միւռոնը չէին յարդեր եւ անոր որևէ յատկութիւն չէին վերապրեր :

13 . Կը մերժէին ծիսական պաշտամունք եւ արարողութիւնք (խունկ , ճրադ , զոհ , երկրպագութիւն ) :

Յովհանն Օձնեցի իւր ընդդէմ Պաւղիկեանց թղթոյն (¹) մէջ՝ անոնց շատ մը տարօրինակ պաշտամունքներ եւ վարուց ու բարուց անհաւատալի աղտեղութիւններ կը վերազրէ , զորս կարելի է ըստ հետեւեալին համառօտել .

ա . Եգիպտացւոց նման մկնորսակաց (կատուաց) յարգանք կը մատուցանան :

(¹) Յովհանն Խմաստասէրի մատենագրութիւնը (ընդդէմ Պաւղիկեանց եւ Երեւութականաց ճառեր) Վենետիկ 1833:



թ . Ողիմազոսի լեռան կայծակնահան ու փըր-  
փըրերախս դեւին կ'երկրպագեն Յանէսի և Յամ-  
բէսի (<sup>1</sup>) նման :

գ . Կախարդութիւն կ'ընէին :

դ . Արեգակն եւ Լուսինը կը պաշտէին :

ե . Տղայոց արիւնով ալիւր շաղուելով  
նուիրական հաց մը կը պատրաստէին , եւ անով  
կը հաղորդուէին :

զ . Առաջնածին կնոջ մը մանուկը իրարու  
կը նետէին մինչեւ որ մեռնէր , եւ որու ձեռքն  
որ աւանդէր շունչը՝ զայն իբր իրենց երէցը կը  
յարգէին (<sup>2</sup>) :

կ . Մծղնէութիւնը յարգի էր , այսինքն՝ ի-  
րենց մօր ու քրոջ եւ մօր ու եղբօր հետ խառ-  
նակեցութեամբ կ'ապրէին :

Մեղ այնպէս կը թուի թէ՝ այս տարօրինա-  
կութեանց գոնէ մի մասը զրպարտութիւններ  
էին , եւ ամէն աղանդաւորաց այդպիսի աղտո-  
տութիւններ կը վերագրէին ուղղափառք , ինչ-  
պէս կ'ընեն այսօրուան Գըզըլպաշներուն :

Ներսէս Շինող կաթողիկոս (641—661)  
Պաւղիկեանց գէմ խրատական ու յորդորական

(1) Յանէս եւ Յամբէս աղանդաւորներ են , որոց կ'ըն-  
ծայուի զիրք մը՝ որ ամէն կրօններու դէմ կը խօսէր , եւ ա-  
նոնցմէ տարօրինակ խառնուրդ մը կը վարդապետէր , եւ  
լի էր զիւթական արուեստի յատուկ ծանօթութիւններով :

(2) Սա Պեպուղացւոց աղանդէն առնուած է , եւ հա-  
ւանարար Յովհան Օմնեցի սխալմամբ Պաւղիկեանց վերա-  
գրած է :

ի ջոցներ գործածելէ ետք ստիպուեցաւ քառաքային իշխանութիւններու ձեռօք՝ անոնց ճակտին վրայ նշաններ զրոշմելով, երկրէն աքառբել տալ (655)։

Ասոնք տասը տարիներ վերջ յաջողեցան Հագարացի ոստիկանաց թոյլատրութեամբ մըտնել ի Հայս, ժամանակուան կրօնական բանավեճերուն խառնուիլ իրբ Երեւութական, եւ վերջապէս 717ին Պաւղիկեանք եւ Սարգիսեանք վաստկեցան Վլիթ ոստիկանն, եւ անկէ ուժառած Պատկերամարտական, Խաչամարտական սնդիրներ յուզեցին . . . եւ նոյն իսկ ըստ Օձնեցւոյ «Պաւղիկեանք իրենց սաներն իսկ փոխանակ Աւետարանի՝ Այլազգեաց առասպելագատում գրոց գիտութեամբ կը վարժեցնէին հեթանոսաբար (¹)։

Այս աղանդաւորաց մեծ կեդրոն էր Նփըրկերտի (Մուֆարղին) մօտերը Զրկայ անուանեալ լճին շուրջբոլորը։ Ասոնք առերեւոյթս Իսլամութիւնն ընդունելով՝ անդ հասարակութիւնը կազմեցին, ուր ապա ծնունդ առաւ կ'ըսուի Եղիտաց աղանդը (Հ. Բ. Սարգիսեան) (²), Մենք

(¹) Աւասիկ Օձնեցւոյն բուն խօսքերն. «Այլ եւ խորամանվեալ զտին չարութեան իւրեանց զէն՝ խողխողից թրիստասափրաց անմանց, դաշնակից լինելով բռնակալաց... եւ ի հմտութիւնն ածեալ նոցուն ստուերազիր առասպելսապատում մատենիցն զհամբակացն իւրեանց խըմբաւորութիւն».

(²) «Ռւսումնասիրութիւն Մանիքէա-Պաւղիկեան Թոնտրակեցիներու աղանդին» էջ 55, Վենետիկ 1893։

սակայն Պաւղիկեան աղանդէն բոլորովին տարբեր կը համարինք Եզիտաց կրօնը , որու մասին խօսիլը գրութեանս ծրագրէն դուրս է : Գուցէ Եզիտի ըսելով Գըզըլպաշները ակնարկել կ'ուզէ :

Յովհան Օձնեցի հայրապետին (717—728) ի Դուրին 719ին գումարած ժողովին գլխաւոր նպատակը Պաւղիկեանց մասին էր : Այս ժողովի որոշմամբ՝ ոչ միայն բանազրեց եւ եկեղեցւոց հաղորդակցութենէ զրկեց զանոնք , այլ եւ յաջողեցաւ իրենց պաշտպան Վլիթ սատիկանը վաստրկիլ ու անոր միջոցաւ զանոնք հալածել : Հաւանաբար այս աղանդաւորները հալածելու հրամանը Դամասկոսի Օմար Բ . Ամիրապետէն ստացաւ . իր 720ին սնոր այցելութեան առթիւ :

Յ . Օձնեցի Հայրապետը յաջողեցաւ Պաւղիկեանութիւնը բառնալ առանց արիւնահեղութեան . սակայն հաւանական կը թուի որ այդ աղանդաւորները պահուեցան Երեւութականաց անուան ատկ :

Օմար Բ . Խալիֆան խեղդամահ սպաննուեցաւ 720ին . իսկ անոր յաջորդող Եզիտ Բ . (720—724) հակառակ էր Քրիստոնէութեան , և պաշտպան հանդիսացաւ Պաւղիկեանութեան , որով եւ այս աղանդը վերստին սկսաւ տարածուիլ . շնորհիւ Հագարացւոց : Բիւղանդիսնի կայսրերէն Նիկեփոր (802—811) պաշտպանեց զանոնք , սակայն անոր յաջորդը Միքայէլ Ա . (811—813) զանոնք հալածեց եւ Լեւոն Ե . Հայկազն կայսրն (813—820) անոնց դաւանութեան

քննութիւնը հրամայեց, և այդ գործը Նէօ-Կեսարիոյ (Նիկոսարի) եպիսկոպոսին՝ Թովմասի, և Փոքր Հայոց կառավարչին՝ Պարախնդակէսի յանձնեց :

Այս ատենները Պաւղիկեանք երկու կուսակցութեան բաժնուած էին, որոց միոյն պետն էր Ենաբարոյ անուանեալ Վահանն, եւ միւսինը Սարգիսն : Ասոնք իրենց վերոյիշեալ հարցաքընսիչները սպանելով Մելիտինէ (Մալտթիա) փախան, ու ապաստանեցան Հագարացի Ամիրապետին քով, որ անոնց Արգաս անուն աւան մը տուաւ, ուր բնակող Պաւղիկեանք յարձակելով Բիւզանդական կայսրութեան սահմանները՝ յափրշտակութիւններ և գերեվարութիւններ ընելով ետ կը դառնային :

Թէոդորա թագուհին՝ իր զաւկին Միքայէլ Գ.ի (գինուլին) (842—867) ինամակալութեան միջոցին մեծ հալածանք հանեց Պաւղիկեաններուն գէմ (853—856). միայն Փոքր-Ասիոյ մէջ 100,000 ներ կոտորուեցան : Այս զոհերուն մէջ կը գտնուէր ծերունի մը՝ որոյ զաւակը՝ Կարահաս կամ Կարապաս մեծապէս ազգուելով իր հօր կորուստէն, թողուց իր բանակի ծառայութիւնը, Արգաս զնաց, 5,000 Պաւղիկեանց զլուխը անցաւ, Մալաթիոյ Էմիրին ու ապա Ամիրապետին դիմեց, անոնց հետ գաշնակցեցաւ, յարձակմամբ առաւ Ամարասալ եւ Տիվրիկի բերդերն ու այս վերջինն, իր կեղրոնն ըրաւ : Աջակցութեամբ Մալաթիոյ Էօմէր եւ Թարսուսի Ալիմ Էմիրներուն յարձակումներ ու աւարառութիւններ գոր-

ծեց Բիւզանդական կայսրութեան սահմանները : Պաւղիկեաններու գունդերն էօմէր էմիրի բանակին հետ Սամսուատի եւ Ամասիոյ կողմերը յաղթեցին Յունաց (858), եւ ապա մինչև Բիւթանիա եւ Սիսոպ հասան : Արարները եւ Պաւղիկեանք մեծ ջարդ տուին Մալաթիան պաշարել եկող Յունաց : Էօմէր՝ Պաւղիկեանց հետ 861ին կառագովկիան , Պոնտոսը եւ Կիլիկիան աւերեց , 60,000 գերի տարաւ : Յաջորդ տարին Յոյները յաղթեցին Էօմէրի բանակին ու զայն սպաննեցին , սակայն Պաւղիկեանք չընկճուեցան :

Կարպասի զաւակը ու յաջորդը Կիւրշահ՝ Էօմէրի յաջորդ Մալաթիոյ Էմիրին հետ դաշնակցելով՝ կայսրութեան երկիրները կ'ասպատակէին , եւ նոյնիսկ Եփեսոսի եւ Նիկիոյ կը սպառնային : Միքայէլ Գ . կայսրը հաշտութիւն խնդրեց , Պաւղիկեանք մերժեցին բանագնացները եւ կրօնական ու քաղաքական աղատութիւն պահանջեցին :

Վասիլ Ա . Մակեղոնացին (866—886) հաշտութիւն եւ գերիներու փոխանակութիւն հայցեց , Կիւրշահ՝ Փոքր-Ասիոյ երկիրներէն Բիւզանդացւոց քաշուիլը պայման դրաւ : Այս անընդունելի առաջարկին վրայ Վասիլ մեծ բանակ մը հանեց անոնց դէմ (871) եւ դժուարութեամբ յաղթեց անոնց , սակայն անկարելի եղաւ առնել անոնց որջն՝ ամուրն Տիվրիկ : Պաւղիկեանք 873ին կրկին սկսան ասպատակութեան , որոց դէմ Բիւզանդիոն՝ Քրիստափոր զօրավարը

զրկեց մեծ բանակաւ, որ անոնց յաղթեց, առաւ Տիվրիկը ու քանդեց զայն, եւ Կիւրշահի զլուխը Բիւզանդիոն զրկեց :

Պատմութիւնը լուս կը մնայ անոնց մասին շուրջ դար մը, եւ ի մէջ կոյս Ժ. դարուն կրկին անոնք երեւան կու գան, եւ Անտիոքայ Թէոտոր պատրիարքին առաջարկով՝ Բիւզանդիոնի Յովհաննէս Զմշկիկ (Զմշկածակցի) հայկազն կայսրը՝ զանոնք կը տեղափոխէ ի Կ. պոլիս եւ անկէ ի Փիլիպոպոլիս (Ֆիլիպէ) 970ին, ուր ի պատմազրաց ոմանց իբր Հայ աղանդաւորներ եւ յայլոց Պաւղիկեան անուան տակ յիշատակուած են, Ասոնք են որ ծնունդ տուած են Եւրոպական Բողոքականութեան, ինչպէս պիտի տեսնանք գործիս Բ. զլիսուն մէջ : Այս հայկազն աղանդաւորաց մնացորդները դեռ կան Ֆիլիպէի մէջ ու շրջակայքը եւ Փաւղիէկն կ'անուանուին :

### 5. Թոննդրակեցիք

Թոննդրակեցւոց աղանդը ծնունդ առած է Թ. դարու կիսուն ի Թոննդրակ աւանն Ապահուսնեաց, սա Պաւղիկեանութեան շարունակութիւնը կը համարուի :

Այս աղանդի հիմնադիրն օտարք Սարգիս կ'անուանեն եւ Գաղատիոյ Անիս գաւառակին Տարիա քաղաքին մօտ ծնած . 801ին արդէն կը քարոզէր ան եւ 834ին սպաննուած է . իսկ աղայինք զայն Սմբատ անուն Ծաղկոտն գաւառի

Զարեհաւան գիւղի բնիկի մը կը վերադրեն , որ  
եկած է Ապահունեաց Թոնդրիկ կամ Թոնդրակ  
գիւղն և ըրած է զայն իր վարդապետութեան  
կեղրոն , եւ կը քարոզէր յաւուրս Յովհաննէս  
Ովայեցւոյ (833—855) : Բնդհանրապէս ասոնք  
տարբեր անձնաւորութիւններ կը համարուին , սա-  
կայն Հ . Բ . Սարգիսեան միեւնոյն անձը կը կար-  
ծէ , որք հալածմանց հետեւանոք կեղրոն եւ անուն  
փոխած :

Գրիգոր Նարեկացի իր «Թուղթ առ Ուխտն  
Կճաւայ վասն կարծեաց անիծելոցն Թոնդրակ-  
եանց»ի մէջ առած է անոնց վարդապետու-  
թիւնը , յորմէ կը տեղեկանք թէ անոնք Հա-  
զորդութիւնը հասարակաց կերակուր կ'անուա-  
նէին . մկրտութիւնը ջուր ինչ լուալեաց կը կո-  
չէին . կը մերժէին ամուսնական պսակը եւ կ'ը-  
սէին թէ բաւ է որ ամոլք զիրար սիրեն , «Ասո-  
ուած սէր է եւ զսիրով միաւորիլն կամի եւ ոչ  
պսակաւ» . Եկեղեցւոյ նուիրապետութիւնը կը  
մորժէին , եւ առանց ձեռնադրուելու կը քահա-  
նայագործէին . Խաչը չէին յարգեր . Աստուծոյ  
եղած զոհերն ու նուիրումներն կը ծաղրէին . աղօ-  
թից առթիւ ձնրադրութիւնը աւելորդ կը համա-  
րէին . կիւրակի օրերը սուրբ չէին համարեր .  
մծզնէութիւնը արգիլուած չէր անոնց համար .  
իրենց աղանդապետը (Սմբատ) Քրիստոս կ'ան-  
ուանէին և զայն ու անոր աշակերաներն իրենց  
կենաց ապաւէն կ'ընդունէին : Գրիգոր Նա-  
րեկացին իր այս թուղթովը կը հասկցնէ թէ

անոնց ամբարշտութենէն քիչեր թիայն (անշուշտ գլխաւորներն) յիշատակած է (¹):

Ա. Լաստիվերտացի չյանդգնիր նկարագրել անոնց արարքները . զայնս «կարի աղտեղի» կ'անուանէ . Գր . Մագիստրոս իր կէ . թղթոյն մէջ փոքր ինչ կը պարզէ անոնց զազիր վարդապետութիւնը : «Յայտնի եւ ոչ խարութիւնք արանց եւ կանանց և ոչ ընտանեաց :» Այսինքն իրարու կանանց հետ խառնակութեանց յարաբերութիւնք ներելի էին :

Սմբատ շատ վարպետ ու ճարտասան էր . շուտով տիրեց Թոնդրակայ եւ շրջակայից ժողովրդեան մտաց վրայ , եւ ըստ Գր . Նարեկացւոյ նոյն իսկ ի հարկին իր հետեւորդները կը բանտարկէր կ'աքսորէր , անոնց նորածին զաւակները խեղդել կու տար . ամուսնացեալ կիներու այլոց հետ յարաբերելու հրաման կ'ընէր

(¹) Մեզ այնպէս կը թուի թէ Գ. Նարեկացի հաւատարօրէն ներկայացուցած չէ Թոնդրակեանց վարդապետութիւնը . ջանադիր եղած է աւելի յուի նկարներով պատկերել . որպէս կը կռահուի ասոնցմէ սերած աղանդաւորաց (Արխվալցւոց) վարդապետութեան քննութենէն :

Գր . Նարեկացիի ինչ ինչ խօսքերէն այնպէս կը հասկցուի թէ ի Թոնդրակ կար եւ ատրուշան . զոր Հ. Ալիշան հրաբուխի խառնարան կը կարծէ : Գուցէ ատով կը բայց ատրուի գիւղին Թոնդրիկ կամ Թոնդրակ եւս կոչումն, եւ հնն կրակապաշտութիւն կար արդէն, եւ առ այդ Սմբատ այդ տեղն ընտրած է իր կեղրոն իր աղանդին, ուր կրակապաշտութիւն ալ տեղի կ'ունենար :

(զի կանայք հասարակաց էին), միանձնեայ կոյսեր իր աշակերտաց պղծել կու տար, գեղանի պատանիներ օտարաց կը վաճառէր։ Բնականաբար այս ամէնը ներելի չպիտի լինէին եթէ երբէք տիրող իշխանութեան (Հագարացւոց) պաշտպանութիւնը վայելած չըլլար. եւ արդարեւստէպ կը տեսնանք որ Հագարացիք ուժ կու տային անոնց գործունէութեան։

Այս աղանգը տարածուեցաւ եւ այլուր. Թուլայլ (<sup>1</sup>) եւ Խնուս (<sup>2</sup>) անոնց երկրորդական կեղրոններն եղած են. Արարատայ եւ Տարօնի մէջ եւս տարածուած կը տեսնենք գւնոնք։

Յովհաննէս Ովայեցի կաթող. ը (833—855) կոռւեցաւ անոնց հետ, Անանիա Նարեկացի զրեց անոնց գէմ երկու զիրք (<sup>3</sup>), եւ հաւատաքննութեան ատեաններ հաստատուեցան ի Հայս։ Կը ճաւայ ուխտի (<sup>4</sup>) վանականներն անոնց յարած կը թուին, որոց մնծաւորին զրեց Գր. Նարեկացի (<sup>5</sup>)։

(<sup>1</sup>) Հաւանաբար Ամասիոյ եւ Եւղոկիոյ մէջտեղի այսօրուան թուրիսալ աւանն է։

(<sup>2</sup>) Խնուսի աղանդը փորք ինչ տարբեր էր եւ աւելի Մանէւրուս-Բէն-կ'անուանուէր,

(<sup>3</sup>) Այս զրերէ մին կորսուած է ըստ Հ. Բ. Սարգիսեանի, իսկ միւսը «Դիրք խոստովանութեան» հրատարակուած է «Արարատ» հանդէսի 1892 թունուարի թիւին մէջ։

(<sup>4</sup>) Այս վանքը կը գտնուէր Մոկաց գաւառին մէջ։

(<sup>5</sup>) Այս թուղթը հրատարակած է Հ. Բ. Սարգիսեան Վենետիկ 1893։

ԺԱ. զարու սկիզբը Հարք դաւառի սրբաւրոն Յակոբ եպս .ը կ'ընդունի Սմբատայ վարդապետութիւնը : Իրեն կը հետեւին իր հօտէն շատեր (<sup>1</sup>) , եւ կը սկսի իր վիճակը ըստ այդ աղանդի կառավարել : Այս դէպքը մեծ յուզում յառաջ կը բերէ ի Հայս եւ ամէն կողմ՝ կրօնական վէճ ու կոիւ անպակաս էին : Յակոբ եպիսկոպոս երկիցս կրօնական ատեանի առջեւ դատաստանի ենթարկուեցաւ , սակայն կրցաւ վարպետութեամբ ազատիլ : Սարգիս Սեւանցի կաթողիկոսը (992—1016) առ այս կը գումարէ եկեղեցական մի ժողով՝ Հարքի մէջ (1002) (<sup>2</sup>) , ուր բռնի կը բերեն Յակոբ եպս .ը , որ կը դատապարտուի , կարգէ ու աստիճանէ կը զրկուի , աղուեսադրոշմ (<sup>3</sup>) կը խարանուի ճակտին ու զայն ժողովրդեան մէջ կը պարտցնեն խայտառակարար : Կարգալոյծը Յունական Հայաստանի բաժինը կ'անցնի , անկէ ալ հալածուելով կ'երթայ ի թոնդրակ եւ ապա Մուֆարդին : Այսպէսով վերջ գտած կը թուի այս աղանդը Հարքի մէջ :

Ըստ Ա. Լաստիվերտացւոյ այդ ատենները կունծիկ անուն արեղայ մը Մանանաղեաց Շիրնի բերդաքաղաքին մէջ հաստատուելով՝ թոնդրակեան վարդապետութիւնը սկսաւ քարոզել :

(<sup>1</sup>) Ա. Լաստիվերցի զլ. իթ. եւ իդ.

(<sup>2</sup>) Սա Հարքի ժողով կ'անուանի :

(<sup>3</sup>) Կ'երեւի թէ աղուէսի պատկեր կրող երկաթ մը տարցնելով այսպիսի աղանդաւորներու ճակատը պնով կը խարանէին :

Սա իրեն հետեւող ունեցաւ ի մէջ այլոց Հրանուշ անուն ազնուական տիկինն եւ եղբայրը Վէրպէս իշխանը : Մանանաղեաց մէջ շատ տարածուեցաւ այս աղանդը , սակայն Բիւզանդիանի կողմանէ դրկուած Եղիազար դատաւորն անոնց որֆը հիմնայատակ ըրաւ (1005) :

Գր . Պահաւունի (Մագիստրոս) 1048ին ատեններն Միջագետաց , Վասպուրականի եւ Տարօնայ Դուքս անուանուեցաւ , և զդժմամբ մայրենի եկեղեցւոյ գիրկը դարձող աղանդաւոր երկունախին քահանաներէ տեղեկանալով Թոնդրակեանց վարդապետութիւնը (1050) , զրեց Պետրոս Գետադարձ կաթողիկոսին (որ ի Բիւզանդիոն կը գանուէր) եւ իր վեհապետին՝ Կոստանդին Մռնոմանի արքային , ու հրաման ուզեց զանոնք հալածելու , եւ ստացած հաճութեան վրայ գործի ձեռնարկեց , ու իրենց աղանդին վրայ յամասողներն իր իշխանութեան սահմաններէն դուրս հանեց , կործանեց անոնց կեղրոնը՝ Թոնդրակ դիւդն , եւ հալածեց Ղազար անուն առաջնորդնին ու ժողովարաննուն աեղւոյն վրայ չինեց Սր . Գէորգ եկեղեցին :

Այս առթիւ հազարէ աւելի աղանդաւորներ իրենց մայրենի եկեղեցւոյ ծոցը դարձան : 1051ին կը զումարուի Հարքի Բ . ժողովը , ուր նզովք կը կարդացուի Թոնդրակեան աղանդաւորաց մասին , եւ ուր կ'առաջարկուի Բշնոյ Եփրեմ եպիսկոպոսին մկրտել մայր եկեղեցւոյ ծոցը դարձող աղանդաւորները : Գրիգոր

Մագիստրոս իրենց վարդապետութեանց մէջ  
անդրդուելի մնացող աղանդաւորաց դէմ հալա-  
ծանք հանեց : Ասոնցմէ ոմանք ապաստանեցան  
Ասորւոց կաթողիկոսի քով՝ իբր զրագարտեալներ,  
այլք ի Մեծ Հայու : Գր . Մագիստրոս դրեց Ասոր-  
ւոց կաթողիկոսին (<sup>1</sup>) . զգուշացնելու զայն ա-  
նոնց խարեպատիր խօսքերէն . եւ տեղեկա-  
նալով թէ՝ ի Թուլայլ եւս կան այս աղանդա-  
ւորներէն , գրեց Թուլայլի առաջնորդ Սարգիս  
Թոնդրակեցիին (<sup>2</sup>) : Այս աղանդաւորները դան-  
դատեցան Պետրոս Գետադարձ կաթողիկոսին  
Գր . Մագիստրոսի իրենց դէմ յարուցած հալա-  
ծանաց համար , որու անշուշտ կարեւորութիւն  
չտուաւ Հայրապետը , եւ չնորհիւ Գր . Մագիստ-  
րոսի ջանից վերջ գտաւ այս աղանդը :

Այս աղանդն , որ սկսած էր Յովհ . Դ . Ռ-  
վայեցի կաթողիկոսի օրով , վերջ կը գտնէ Պետ-  
րոս Գետադարձի ժամանակ . եւ ինչպէս կ'ըսէ  
Գր . Մագիստրոս՝ 13 կաթողիկոսներ (<sup>3</sup>) ասոնց  
օրով տիրութեամբ գերեզման իջան : Գր . Մա-  
գիստրոս իր կը . թղթոյն մէջ այս ժամանակա-

(<sup>1</sup>) Թուղթք Գր . Մագիստրոսի , Թուղթ Կէ . Հրատարա-  
կութիւն Կ . Կոստանդնեանց . Աղեքսանդրարօլ 1910:

(<sup>2</sup>) Թուղթ Կէ . Գր . Մագիստրոսի :

(<sup>3</sup>) Յովհ . Ռվայեցի , Զարարիա Զազեցի , Գէորգ Գառ-  
նեցի . Մաշտոց Եղիվարդեցի , Յովհ . Պատմագիր . Ստեփա-  
նոս Ռշտունի , Թէոդորոս Ռշտունի , Եղիսէ Ռշտունի , Ա-  
նանիս Մոկացի , Վահան Սիւնի , Ստեփանոս Սեւանցի ,  
Խաչիկ Արշարունի , Սարգիս Սեւանցի :

միջոցը 170 տարի կը հաշուէ : Միեւնոյն հեղինակը իր առ Սարգիս վարդապետ Անւոյ գրած թուղթերէ միոյն մէջ (<sup>1</sup>) այս ժամանակամիջոցի աւելի քան երկու դար ըլլալը կը խոստովանի : Արդարև 832ին արդէն սկսած էր այս աղանդը և մինչ 1051 աւելի քան երկու դար կ'ընէ.

Այս աղանդի անհետացումն արմատական եղած ըլլալու չէ, զի 1136ին Հայոց Միջագետաց Ամայք եւ Շպղտան գաւառներուն մէջ կը վերերեւի յաւուրս Գրիգոր Պահլաւունոյ, որ իր եղբօր Ներսէս Ծնորհալւոյ յանձնեց գրել այդ մոլորելոց մասին թուղթ մը, յորմէ կը տեղեկանանք թէ՝ այս Նոր թոնդրակեցիք տաճարներու շինութիւնն աւելորդ կը համարէին եւ կ'ըսէին թէ «Մե՛նք եկեղեցի ենք եւ ոչ թէ մեր շինածներն» . Մաշտոցի բոլոր ծխարարութիւններն աւելորդ կը համարէին եւ այդ գործը (Մաշտոց) գրողի կողմանէ հնարեալ եւ օտարներէն առնուած են, եւն . . Այս Նոր թոնդրակեցւոց վարդապետութիւնն այլեւս երկար տեւած ըլլալու չէ, զի պատմութիւնը լուռ կը մնայ անոնց մասին :

Էսինք թէ ինուս եւս կեղրոն մ'էր թոնդրակեան աղանդին, եւ առ այս Հարքի այդ

(<sup>1</sup>) Թուղթ իԱ. (Հրատարակութիւն Կ. Կոստանեանց) «ԶՄանիքեցւոցն որոյ թոնդրակեցեացն, որ աւելի քան վերկերիւր ամ ապականեալ զաշխարհ ամենայն, արծանացուցին զայնպիսի ատրուշան իւրեանց վաւաշ մոլութիւնն . . . »

գլխաւոր քաղաքն ընդդէմ այս աղանդաւորաց դումարեալ երկու ժողովներու (1002 և 1051) կեղրոն եղած է : Սակայն կ'երեւայ թէ Խնուսի մէջ այդ վարդապետութեան սկզբունքները բոլորովին ջնջուած չեն, եւ գտնուած են գաղտագողի անոր հետեւողներ մինչ ԺԹ . դարը, եւ այս կողմերէն 1829ին Թուրքեւոուս պատերազմին հետեւանոք Աղեքսանդրաբօլի շրջակայքը գաղթողներ տարին հետերնին իրենց այս աղանդն՝ որ Եւրոպական Բողոքականութեան շատ մօտ է, եւ որոյ սկզբունքներն պիտի քըննենք Հայ Բողոքականութիւն անուան տակ յաջորդ գլխուն մէջ :

---

### Գ Լ Ո Ւ Խ Բ :

#### Քրիստոնէական Ռողոքականութեան ծնունդը

Ի Հայս տարածուած ու ծնունդ առած Քրիստոնէական զանազան աղանդներու քննութեամբ՝ տեսանոք թէ անոնք իրարմէ ածանցուած են եւ ստէպ փոփոխութեանց ենթարկուած : Արդարեւ Մարկիոնութեան մէջ տիրող հեթանոսական փիլիսոփայութեան, Մանիքեցութեան որդեգրած եղիպտական եւ հնդիկ Հոգեփոխութեան, Մանիքեցութեան եւ Պաւղիկեանութեան մէջ ընդունուած Բարւոյ եւ Զարի Աստուածութեանց

Գրադաշտական վարդապետութեան՝ հետզհետէ  
վատրումը կը տեսնենք :

Մանիքեցութեան եւ Պաւղիկեանութեան ըն-  
գունած Գնոստիկեան արտահոսմամբ անհաւա-  
սար անձերէ բազկացած երրորդութիւնը, եւ  
Մարկիոնութեան, Մանիքեցութեան ու Պաւ-  
ղիկեանութեան դաւանած երեւութական վար-  
դապետութիւնը չեն տեսնուիր Թոնդրակեցւոց  
մէջ, եւ անոնց այս մասին ունեցած հաւատալեաց  
մասին՝ մերայնոց չբողոքելը կը նշանակէ թէ  
ընդունած են առ այս Ուղղափառաց վարդապե-  
տութիւնը :

Հին ու Նոր Կտակարանաց իրր Սր. Դիրք  
զանազանումը, Նոր Կտակարանի եւ մասնաւո-  
րապէս Աւետարանի ու Պօղոսի թղթոց յար-  
գանքը՝ զոր տեսանք Մանիքեցւոց եւ Պաւղիկ-  
եաններու մէջ՝ չնշմարուիր Թոնդրակեցւոց քով,  
որք հաւանաբար սկսած էին ընդունիլ Սր. Դիրքը  
ամբողջութեամբ :

Դալով եկեղեցւոյ եօթը Խորհրդոց՝ Պաւ-  
ղիկեանք եւ Թոնդրակեցիք մերժելով Միւռոնի  
սրբութիւնը՝ բնականաբար մերժած կ'ըլլային  
եւ ի Մեզ անով կատարուած Դրոշմն ու բացա-  
ռաբար մրայն գործադրուած օտարամուտ Վերջին  
օծումը : Թոնդրակեցիք կը մերժէին Պսակը իրը  
խորհուրդ, ու ինչպէս տեսանք կ'ըսէին, «Աստ-  
ուած սէր է եւ զսիրով միաւորիլն կամի և ոչ  
պսակաւ» Պաւղիկեանք ու Թոնդրակեցիք կը  
մերժէին եկեղեցւոյ նուիրապետութիւնը, և Զեռ-

Նաղրութիւնը կը կատարէին իրը արարողութիւն.

Մկրտութիւնը թէպէտ Մծզնէացւոց եւ Մա-  
նիքեցւոց կողմանէ աւելորդ ձեւաբանութիւն  
կը համարուէր, սակայն Պաւղիկեանք կը սկսին  
բանիւ եւ ձեւով կատարել զայն, իսկ Թոնդ-  
րակեցիք ջրով :

Հաղորդութիւնը Մանիքեցիք կը կատարէին  
հացով, Պաւղիկեանք բանիւ եւ ձեւով, Թոնդ-  
րակեցիք հացով ու (հաւանաբար) գինիով, եւ  
հասարակաց կերակուր կ'անուանէին զայն :

Խոստովանութեան կամ Ապաշխարութեան  
մասին բան մը ըսուած չէ մեր ամբաստանողաց  
կողմանէ, հաւանաբար մերժելով քահանայից  
խոստովանութիւնը՝ կ'ընդունէին Աստուծոյ առ-  
ջեւ կամ հրապարակային խոստովանութիւն եւ  
ապաշխարութիւն, ինչպէս իրենցմէ սերող Արիս-  
վալցիք: Ի մի բան այս աղանդաւորք կ'ընդու-  
նէին երեք խորհուրդ . Մկրտութիւն, Հաղորդու-  
թիւն, եւ Ապաշխարութիւն(¹) :

Դալով երկրորդական խնգրոց՝ Մանիքեցիք,

(¹) Բողոքական բոլոր եկեղեցիները (ի բաց առեալ  
Քուէյքըներն՝ որ ամէն խորհուրդ կը մերժեն) կ'ընդունին  
միայն երկու խորհուրդ, Մկրտութիւն եւ Հաղորդութիւն :  
Լուտերական եւ Եպիսկոպոսական եկեղեցիները կ'ընդու-  
նին Դրոշմը (առանց օծման), Մեթոսականները կ'օծեն հի-  
ւանդները ի բուժումն (ըստ Յակոբայ թղթոյն Ե. 14ի պատ-  
ուէրին) : Քուէյքըներէ զատ ամէն եկեղեցի կ'ընդունի  
Զեռնաղբութիւնը, սակայն ասոնց եւ ոչ մին խորհուրդ կը  
համարին, այլ Պսակի նման արարողութիւն կը դաւանին:

Պաւղիկեանք եւ թոնդրակեցիք Խաչը չէին յարգեր, Մարիամի սրբութիւնը չընդունելով՝ իրը սոսկ կին մը կը դաւանէին զայն, որ Յիսուսէ զատայլ զաւակներ ունեցած է, սրբոց բարեխօսութիւնը եւ պատկերաց յարգանքը կը մերժէին, զոհը (մատաղ) հեթանոսական կը համարէին, եկեղեցւոյ մէջ խունկի եւ ճրագի գործածութիւնը, ու աղօթելու առթիւ ծնրադրութիւնն եւ երկրպագութիւնն աւելորդ ձեւաբանութիւններ կ'անուանէին :

Մարկիոնեանց եւ Մանիքեցւոց խոտաճարակութիւնը չտեսնուիր Պաւղիկեանց եւ Թոնդրակեցւոց մէջ, եւ նոյն իսկ պահոց մասին խօսք չըլլուիր: Անա կարծես հասած ենք Եւրոպական Բողոքականութեան սեմը: Քննենք այժմ թէ ի՞նչպէս տեղի ունեցած է այս գաղափարաց փոխադրութիւնն Եւրոպա:

## Ա. Եւրոպական Բողոքականութիւնը<sup>(2)</sup>

*Sხոսանք թէ ի՞նչ պարագաներու տակ Հայազգի Պաւղիկեան աղանդաւորք տեղափոխուե-*

Խակ Քահանայից առջեւ գաղտնի խոստովանութիւնն ամէնն  
ալ հաւասարապէս կը մերժեն : Բողոքականք կ'ընդունին  
եւ կը քարոզեն Ապաշխարութիւնը , նամանաւանդ ՄԵ-  
թոտականները , սակայն երբեք Խորհուրդի աստիճանի չեն  
հասցներ գայն : Այս է միակ եւ զլսաւոր տարբերութիւնը  
այս Հայ աղանդաւորաց եւ այժմու Բողոքականաց միջեւ :

ցան ի Պուլկարիա եւ նամանաւանդ ի Փիլիպո-պոլիս։ Ասոնց աքսորման ժամանակ (970) ար-գէն աւելի քան մի դարէ ի վեր Թոնդրակեցւոց աղանդը յաջորդած էր Պաւղիկեանց վարդապե-տութեան, ուստի եւ ասոնք աւելի Թոնդրակե-ցիներ էին։ սակայն կ'երեւայ թէ՝ Թոնդրակե-ցութիւն անունը դեռ ընդհանրացած չէր եւ ա-ւելի Պաւղիկեան անուան տակ կը ճանչցուէին։

Այս աղանդաւորք իրենց աքսորավայրին մէջ եւս սկսան քարոզել իրենց վարդապետութիւնը . թէպէտ դժուարաւ , սակայն գտան իրենց հետեւող սակաւաթիւ Պուլկարներ , յորս Երեմիա Բոգոմիլ քահանան , որոյ անուամբ Բողոսիկեան աղանդ եւս կոչուեցաւ իրենց վարդապետութիւնը :

Այս հայկական աղանդէն ծնունդ առած է հաւանաբար եւ Մակեդոնիոյ Տրակովիցա քաղաքն երեւան ելնող Կաթոլարինեան<sup>(3)</sup> աղանդն, որ այնչափ մեծ նմանութիւն ունէր Պաւղիկեանց վարդապետութեան :

Օրթոսոքս Պուլկարք անհաշտ աչօք կը նա-  
յէին հայազնեայ Պաւղիկեանց եւ անոնց հետե-  
ւող սակաւաթիւ Պուլկարաց : Վէճ , կոիւ ու  
ատելութիւն անպակաս էին Աղանդաւորաց եւ  
Օրթոսոքսներու միջեւ : Փիլիպոպոլսոյ Պաւ-  
ղիկեանք անդրդուելի մնացին իրենց դաւանու-  
թեանց մէջ , հակառակ Յունաց եւ Պուլկարաց

ցոյց տուած ատելութեան ու հալածանաց :  
ԺԲ. դարուն վերջերը, Գերմանիոյ Ֆրէտէ-  
րիկ Շիկամօրուս կայսրն՝ Գ. Խաչակրութեան  
զլուխն անցած Պուլկարիայէն անցած ատեն,  
Յունաց կողմանէ անուղղակի կերպով յարուց-  
ուած դժուարութեանց պատճառաւ՝ զինու զօ-  
րութեամբ սկսաւ յառաջանալ, մեծ սոսկում  
պատճառելով ժողովրդեան : Կայսրը Փիլիպոպո-  
լիս համելէն առաջ՝ երկրի Օրթոսոքս ժողո-  
վուրդն անկէ փախաւ, Պաւղիկեանք ոչ միայն  
անդ մնացին՝ այլ եւ Կայսեր ընդ յառաջ ելնե-  
լով՝ բարեկամութիւն ցոյց տուին, ու պատմե-  
ցին Պուլկարաց եւ Յունաց ձեռքէ քաշածնին :  
Կայսեր ցոյց տուած համակրութիւնն աղանդա-  
ւորները Խաչակրաց յարեցուց, այնպէս որ  
Պաւղիկեանց շատերն ընգունեցին անոնց կրօնը՝  
Հռովմէականութիւն՝ որպէս են եւ զարդ իրենց  
յաջորդներն ի Ֆիլիպէ : Հաւանականաբար այս  
առթիւ Խաչակրաց բանակէն եղան Պաւղիկեան  
վարդապետութեան համակիրներ, որք իրենց  
հայրենիքը տարին այս աղանդի սկզբունքներն,  
որք ընդունելութիւն դտան նամանաւանդ Զուի-  
ցերիոյ Վոտուաներու(۴) եւ հարաւային Ֆրան-

---

(4) Զուիցերիոյ Վօ (Vaud) գաւառակն ասոնց կեղրոն  
եղած է, ուրկէ այն անցած է Ֆրանսայի Բուօվանս նա-  
հանգն : Ասոնց դէմ հալածանք հանեց Ֆրանսուա Ա. Գաղ-  
ղիոյ թագաւորը ժԶ. դարու սկիզբն եւ ջնջեց զանոնք :

սայի Ալրիգացիներու<sup>(5)</sup> մէջ, ուր տարածեալ գաղափարները ծնունդ տուին Եւրոպական Բողոքականութեան ի ձեռն Լուտերի<sup>(6)</sup> (1520), Կալվինի և այլոց։ Ուստի եւ Հայք են Բողոքականութեան հիմնադիրք։

Փիլիպոպոլսոյ Պուլկարաց եւ նամանաւանդ Փաւլիքեանց (Պաւլիկեանք) տարազն, ասեղնագործութիւնք, պարերն եւ վարք շատ մեծ նմանութիւն ունին հայկականին եւ հաւանաբար ի ձեռն Պաւլիկեանց նաեւ տեղի ունեցած է այս քաղաքակրթական յատկութեանց փոխադրութիւնն, եւ այս երկու հեռաւոր աշխարհաց բնակչաց մէջ յառաջ եկած է այնչափ մեծ նմանութիւն։

Փիլիպոպոլսոյ Փաւլիկեանք աւելի գեղեցիկ ու ճարպիկ են քան Ալաւ Պուլկարներն, Փաւլիկեան կանայք աւելի լայն մէջք եւ գեղեցիկ աչքեր ունին նման Հայ կանանց։ Փիլիպուպոլիս այցելող մը զարմանօք կը դիտէ միեւնոյն քաղաքի մէջ տիպով իրարմէ երկու տարբեր ցեղերու դոյութիւնն, որք իրենց յատկութիւններով ալ դեռ իրարմէ կը զանազանին։

(5) Ֆրանսայի Թաուն (Tarn) զայառի Ալրի քաղաքն այս աղանդի կեղրոն ըլլալուն՝ այսպէս անուանուած է։ Իննուան Ք. Պապը 1209ին Ալրիգացիներու դէմ խաչակրական հալածանք մը հանեց որ 20 տարի տեւեց։

(6) «Գիրք խոստովանութեան» Անանիա Նարեկացւոյ, Իրատարակութիւն Միաբանի, Յառաջաբան, Աբովյան հանդէս (1892)

Այս տարօրինակութիւնը դրդած է զմեղ  
քննելու պատճառն եւ ուսումնաօիրելու այս  
հարցը :

---

Գ Լ Ո Ւ Խ Բ.

Բ . Հայկական Բողոքականութիւն կամ Արխալցոց  
աղանդը

Թոնդրակեցիներու կեղրոններէն՝ Հարք գա-  
ւառի ինուս աւանի եւ շրջակայից մէջ այս ա-  
ղանդի հուրն ի սպառ մարած չէ , հակառակ առ  
այս եղած մեծամեծ ջանից , զի 1829ին՝ Թուրքե-  
ուս պատերազմին ատեն՝ այս կողմերէն դէպ ի  
կովկաս գաղթող ու Աղեքսանդրաբոլ ու անոր  
շրջակայքը հաւաքուող գաղթականութեան մէջ՝  
կը տեսնուի այս աղանդը , մանաւանդ Արխվալ-  
դիւղն , որոյ վասն եւ այս աղանդն Արխալցան  
կ'անուանենք : Աղեքսանդրաբոլի եւ Կաղզուանի  
մէջ ալ կային այն աղանդաւորներէն : Արխվալ-  
ցիք իրենց վարդապետութիւնը գաղտնի կը պա-  
հէին ուրիշներէն . այլոց հետ եկեղեցի կ'երթա-  
յին , կը մկրտուէին ու կը հաղորդուէին ձեւա-  
կան կերպով . սակայն ապա ի չափահասութեան  
ըստ իրենց աղանդի վերստին կը մկրտուէին եւ  
Հաղորդութիւն կ'առնէին իրենց երէցներէն՝ որք  
մասնաւոր տարած չէին կրեր . ասոնք ունէին  
եւ կրօնաւորաց զաղտնի ձեռնադրութիւն , սա-  
կայն ոչ իբր Խորհուրդ :

Խուս կառավարութիւնն եւ Էջմիածնայ Սր. Սինոդը կը ստիպուին անոնցմով զբաղիլ 1837-1839 եւ այդ մոլորութեանց առաջքն առնել աշխատիլ(¹) :

Էջմիածնայ Սր. Սինոդը Արխվալցւոց աղանդը Լուտերական Աւետարանական եկեղեցւոյ վարդապետութեանց համաձայն կը գտնէ, ու այս աղանդաւորներէ չորսին խոստովանութիւնը ձեռք կը բերէ, որք զրեթէ իրարու նման ըլլալնուն՝ անոնցմէ երկուքը մէջ կը բերենք աստ Աւասիկ Աւօս Մարտիրոսեանի խոստովանութիւնը .

1. Տասը պատուիրանքը պահեցէք որ տուեց Աստուած՝ Մովսէսին .

2. Քրիստոս չէ Աստուած, այլ Որդի Աստուծոյ եւ մեզ բարեխօս, նստելով ընդ աջմէ Հօր:

3. Միայն Քրիստոս ճանաչեցէք եւ Հայր, միացեալ ինչքան սուրբ կան եւ եղեալ են աշխարհիս վրայ՝ սուտ են :

4. Զայտք է ուխտ զնալ յէջմիածին կամ յերուսաղէմ:

5. Մեղքն յեկեղեցին առաջի Աստուծոյ խոստովանեցէք միայն :

6. Միւռոնն էջմիածնի սուտ է, եւ մկրրտելոյն չէ հարկաւոր, այլ երբ մի բուռն ջուր երեխայից վրայ թափէք՝ կը մկրտուի, զի Քրիստոս ջրով հրամայեց մկրտել :

(¹) Փ-րձ հանդէս, 1889 (լ. 91—130) :

7. Միշտ եկեղեցի գնացէք, եւ քահանային խոստովանելու ժամանակն ձեր մեղքն մի ասէք, որ չիմանան, այլ հասարակաբար խօսեցէք:

8. Միշտ եկեղեցի գնացէք որ վինի թէ մեր ազգն իմանայ մեր այս գործը, այլ առ երես կատարեցէք ամէն ինչ, եւ այնքան ծածուկ կացէք, որ ժամանակ գտնամք, եւ եթէ կարողացուք՝ բոլորը դարձնեմք այն հաւատքին վերայ. եւ երդուանք, որ թէ մեզ կտոր կտոր առնէին չէինք պարտ յայտնել:

Կարապետ Մկրտիչեանի խոստովանութիւնն սապէս կարելի է համառօտել. Քրիստոս Աստուած չէ: Խաչը ոչինչ է: Հայոց մկրտութիւնը եւ միւռոնը սուտ են, հարկ է վերսափն մկրտել միւռոնի հետքը (գազանի մուհրը) հանելու համար: Մարիամ կոյս չէ, այլ ապականեալ: Ոչ սուրբ կ'ընդունին եւ ոչ անոնց բարեխօսութիւնը: Պատարագ, Հաղորդութիւն<sup>(2)</sup>, Խոստովանութիւն չեն ընդունիր: Երեսնին խաչ չեն հաներ, անոնց համար ծնրադրութիւնն աւելորդ է, պահք պահելը սխալ է. ժողովոց եւ հայրապետաց կանոնները սուտ են:

Արխվալցիք ունէին «Բանալի ճշմարտութեան» անուն վարդապետական մատեան մը, որոյ մի պակասաւոր օրինակը կը գտնուի իջմիածնայ մատենադարանին մէջ: Այս գործի

(2) Անշուշտ ըստ Հայ եկեղեցւոյ Հաղորդութիւնն ըսել կ'ուզէ, զի ինչպէս պիտի տեսնանք՝ իրենք կը հաղորդուէին

ճակտին վրայ արձանագրուած է, «Գրեցաւ ի թուականին Փրկչին 1782, իսկ Հայոց ՌՄԼ ի դաւառս Տարօնայ»։ Այս գիրքը թէպէտ 149 էջերէ բաղկացեալ է եւ 20 զլուխներու բաժնուած, սակայն ձեռք անցուած այս օրինակի շատ մը թերթերն ինկած ու հանուած և ինչ ինչ բառերը քերուած են. որով կարելի չէ կատարեալ գաղափար մը կազմել այս վարդապետութեանց վրայ։ Այս գործը հրատարակեց եւ թարգմանեց անգղիերէն լեզուի, Փրոֆ. Կոնիբեր 1898ին, յորմէ կ'ընենք հետեւեալ ամփոփումները։

Ա. Մկրտութիւնը խորհուրդ մ'է, որու ենթարկեալք սպարտին ուսանիլ, հաւատալ ու ապաշխարել, եւ յետ այնու միայն ենթարկիլ մկրտութեան, ուստի եւ ներելի չէ երեխայից մկրտութիւնը։ «Երեխայք ոչ ունին զապաշխարութիւն, ոչ ունին զուսումն, եւ ոչ ունին զհաւատ սուրբ, վասն այնորիկ ոչ է ճշմարիտ մկրտութիւն նոցա եւ ոչ փրկութիւն»։ Եւ առայս՝ վկայութեան կը կոչէ Յիսուսի խօսքը։ «Երթայք յաշխարհ ամենայն, եւ քարոզեցէք զԱւետարանն ամենայն արարածոց։ Որ հաւատայ եւ մկրտիցի՝ կեցցէ, եւ որ ոչն հաւատայ՝ դատապարանացի» (Մարկ. ԺԶ. 15-16)։ Եւ կը յաւելու, «Եթէ ոք ոչ հաւատասցէ, ապաշխարեսցէ, ոչ կարէ մկրտիլ եւ արդարանալ, մաքրիլ ի մեղաց եւ աղատիլ ի կապանաց սատանայի... որք ոչ ունին զհաւատ, զապաշխարութիւն, զյոյս եւ զսէր, ոչ կարեն մկրտիլ եւ ոչ

մերձենալ ի սուրբ մարմին եւ արիւն Որդւոյն  
Աստուծոյ : »

Այս գործի մէջ կնքահայրը սուտ վկայ  
եւ աւանակ կ'անուանուի , զի նա իրը թէ  
երախային կողմանէ հաւատի , յոյս , սէր եւ  
մկրտուրիւն կը հայցէ քահանայէն , մինչդեռ եւ-  
րեխան ատոնց եւ ոչ մէկէն գիտակցութիւն ու-  
նի . Եւ կ'առաջարկուի երեսնամեայ մկրտել  
միայն , որպէս կ'ընեն այժմու Մկրտչականք :

«Բանալի ձշմարտութեանը կը պատուիրէ  
երէցին , մանկան մը ծննդեան 8րդ օրը անոր  
տունը երթալ եւ վրան աղօթք մը կարդալ , յո-  
րում ի մէջ այլոց ըսուած է , «Խնդրեմք ի քէն ,  
պահեա զերեխայս զայս ի չարէ եւ դիր աջ քո  
սուրբ ի վերայ երեխային եւ պահեա զսա յա-  
մենայն փորձութենէ Աշխարհի . . . զի անցուացէ  
զժամանակս իւր տղայութեան եւ եղիցի քեզ  
Որդւոյդ եւ Սուրբ Հոգւոյդ հաճելի , եւ հասո  
զսա ի Սուրբ Մկրտութիւն . . . եւ ած զսա ի  
չափ ժամանակի Սուրբ Մկրտութեան . . . »

Բ . Ասստովանութիւնը եւ թողութիւնը կը  
դատապարտէ : «Զմեզս արանց եւ կանանց քըն-  
նել իմանալ եւ թողութիւն շնորհել՝ զոր Տէրն  
մեր հրամայէ ասելով . թէ՝ ո՛վ կարէ թողուլ  
զմեզս , եթէ ոչ մի Աստուած : »

Գ . Պաակերաց եւ ոսկիէ ու արծաթէ շին-  
ուած եկեղեցական առարկայից յարգումը կը  
դատապարտէ : «Եք հետեւող հօրն ձերոյ չարին  
զոր ետ ձեզ զօրէն իւր , այսինքն զանհաւատ

մկրտել , զպատկերս պաշտել , զարծաթ և զուկի  
ի ձեւ պատկերի . . . առնել և երկիրսղագանել : »

Դ . Սրբոց բարեխօսութիւնը կը մերժեն , և  
աւելորդապաշտութիւնները կ'այպանեն : « Դար-  
ձեալ հաւատայք զուք ի բարեխօսութիւն Տեառն  
մերոյ Յիսուսի Քրիստոսի և ոչ այլոց » . և առ  
այս իրք վկայութիւն տայ հետեւեալ հատուածը :  
« Քանզի մի է Աստուած և մի միջնորդ Աստու-  
ծոյ և մարդկան , մարդն Յիսուս Քրիստոս »  
(Ա. Տիմ . Բ . 5) : Կ'ըսէ . « Ոմանք ուրացեալ  
են զպատուական միջնորդութիւն և բարեխօ-  
սութիւն սիրելի Որդւոյն Աստուծոյ և հետեւեալ  
են մեռելոց և մանաւանդ պատկերաց , քարից ,  
փայտից , ջրոց , ծառոց , աղբերաց , և այլ ամե-  
նայն ունայն իրաց : որպէս առնեն և երկիրպա-  
գանեն , զխունկս և զմոմս ընծայեն և զոհս  
մատուցանեն , որք սոքա ամենեքեան են հա-  
կառակ Աստուածութեան :

Ե . Մարիամայ միշտ կոյս համարուելուն  
դէմ կը խօսի . « Աւետարանիչք և սրբազն ա-  
ռաքեալք , նաև Տէրն մեր Յիսուս Քրիստոս  
նախ քան զծնունդ Մարիամու՝ կոյս ասեն եւ  
յետ ծննդեան՝ կին կոչեն և կուսութիւն նորա  
ի բաց բառնան : » Արդարե Յիսուս իսկ իր  
մայրը քանիցս կին անուանած է (Յով . Բ . 4  
և ԺԹ . 26) : Յիսուսի շատ մը եղբայրներ ու  
քոյրեր ունենալը յիշելով՝ կու տայ հետեւեալ  
վկայութիւնը . « Ո՞չ սա է հիւսանն որդի , ո՞չ  
մայր սորա կոչի Մարիամ , եւ եղբարք սորա՝

Յակովը ու Եղիշես եւ Արմովն եւ Յուղա, եւ քորք սորա ոչ ամենեքեան առ մեզ են» (Մատթ . ԺԴ . 55) :

Զ . Այս գործին մէջ ճիդ մը կայ ներկայացնելու Յիսուս իրեւ որդի մարդոյ եւ զլուխ եկեղեցւոյ , առանց խօստովանելու անոր Աստուածութիւնը : Քրիստոս արարած համարուած է եւ ոչ արարիչ : Առ այս մէջ բերուած են հետեւեալ վկայութիւններն . «Գլուխ ամենեցուն Քրիստոս եւ զլուխ Քրիստոսի Աստուած : » Այսպիսի վկայութիւն չկայ Սբ . Գրոց մէջ , կ'երեւի թէ առ Կորնթացիս Ա . Թղթոյն ԺԱ . Յի «Գլուխ կոտջ՝ այր եւ զլուխ Քրիստոսի՝ Աստուած» խօսքին վրայ ձեւուած է :

«Քրիստոս մեռաւ եւ Աստուած յարոց զնաի մեռելոց» ըսած է . սակայն այսպիսի խօսք չկայ Սբ . Գրոց մէջ :

«Յիսուս Քրիստոս որ հաւատարիմ է առարջի իւրոյ որպէս եւ Մովսէս յամենայն տան նորա» (Երր . Գ . 2 : )

Աշխարհի վախճանին մասին կ'ըսէ , «Հայր երկնաւոր , Աստուած ճշմարիտ , ոչ յայանեաց զօրն դատաստանի որդւոյն իւրոյ սիրելոյ , որպէս եւ առէ վասն կատարածի աշխարհի թէ՝ ոչ ոք զիտէ , ոչ հրեշտակք յերկինս , եւ ոչ Ռոդի , բայց միայն Հայր : » Ակնարկելով Մարկոսի (ԺԴ . 32) խօսքը , եւ ասով ալ ցոյց կու տայ թէ՝ Յիսուս որդի Աստուածոյ է եւ ոչ Աստուած : Գործիս առաջին էջին մէջ իսկ ըսուած է

«Տեառն մերոյ Յիսուսի՝ որդւոյն հօրն երկնաւորի :» Դաւանանքի մասին ըսուած է, «Խոստովանիմ եւ հաւատամ, պաշտեմ եւ երկիրպագանեմ զՀայր Աստուած, եւ զՈրդին միջնորդ եւ բարեխօս եւ Սր. Հոգին բաշխող չնորհաց մեղ հաւատացելոցս :»

Է. Հոգին Սուրբ ներկայացուած է իրը Աստուծոյ հոգին եւ ոչ անոր հաւասար անձնաւորութիւն :

Գործիս մէջ ստէպ կ'ըսուի «Հոգի Հօրն երկնաւորի :» Ըսուած է նաեւ «Առնուլ զսուրբ մկրտութիւն հոգւոյն Հօրն երկնաւորին :»

Ի մի բան ըստ այս գործին՝ Յիսուս Աստուծոյ զաւակն է, իսկ Հոգին Սուրբ անոր հոգին է, բայց ասոնք Աստուած չեն եւ ոչ ալ հաւասար հօր՝ որ արարիչ է :

Ը. Եկեղեցւոյ խորհուրդներն երեք են, Ապաշխարութիւն, Մկրտութիւն, եւ Հաղորդութիւն որք կատարեալներուն տրուելու են եւ ոչ թէ՝ երախայից, անապաշխարողաց եւ անհաւատից :

Թ. Ըստ այս աղանդաւորաց պատուիրանք Յիսուսի Քրիստոսի վեց են, ուսումնի, ապաշխարութիւն, հաւատ, մկրտութիւն, հաղորդութիւն, սէր՝ որ է զլուխ ամենեցուն :

Ժ. Երեխաներն անմեղ կը ծնին, կ'ըսէ, եւ անոնց նախամարդոցմէ ժառանգած սկզբնական մեղքը կը մերժէ : «Երախայք որք ծնին ի մարցն իւրեանց՝ ոչ ունին զմեղս, զսկզբնական եւ ներգործական :»

ԺԱ. Մարդոց հոգւոյ փրկութեան համար կարեւոր են ապաշխարութիւն, ուղիղ դաւանանք, մկրտութիւն եւ հաղորդութիւն:

«Բանք Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի որք փրկեն զմարդն՝ են չորք, Ապաշխարութիւն, Ուղիղ դաւանութիւն, Սբ. Մկրտութիւն, եւ Սբ. պատուական մարմին եւ արիւն Տեառն Յիսուսի Քրիստոսի :»

ԺԲ. Դրոշմը, կարգ քահանայութեան, վերջին օծումն եւ պսակի արարողութիւնը անհրաժեշտ չեն համարիր: «Դրոշմն, կարգ քահանայութեան, վերջին Օծումն եւ Պսակն ոչ են փրկութիւն հոգւոյ մերոյ, այլ են անհարկ եւ ոչ հարկաւորք :»

Քահանան պէտք է լինի այր առաքինի եւ բարեպաշտ, եւ այդպէս վկայուելու է իշխանաց եւ ժողովրդեան կողմանէ առաջի Եպիսկոպոսի, եւ յետ ազօթից եւ ընթերցուածոց Եպիսկոպոսից կը փչէ անոր երեսն ըսելով՝ «Ահա փչումն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի բացցէ զմիասքո, ով սիրելի որդեակ իմ, եւ զօրացուցէ զքեզ ի գործս քո :» Եւ քառասուն օր Աւետարան կարդալով՝ իսկապէս կ'առնու զՍբ. Հոգին :

ԺԳ. Սբ. ժողովոց եւ նուիրապետութեանց օրէնսողրութիւնն ու կանոնները կը մերժէին: «Նոքա են սնօրինողք սուտ օրինաց» կ'ըսէ:

Այս ամէնէն կ'եղրակացնենք թէ, այս աղանդաւորներն եւրոպական այժմու Բողոքականութենէ շատ աւելի յառաջ կ'երթային իրենց

մերժումներուն մէջ : Իրենց մէջ կը զանուէին տարբեր կերպով խորհող ու աւելի արմատականներ , որպէս ստիպեն մեզ հաւատալ անոնցմէ ոմանց խոստովանութեանց մէջ դիտուած տարբերութիւնները :

---

Գ Լ Ո Ւ Խ Գ .

Գ լ զ ը ւ պ ա շ ո ւ թ ի ւ ն

Տեսանք՝ թէ ինչպէս Փոքր Ասիոյ մէջ ծնունդ առնող ու ապրող քրիստոնէական զանազան աղանդներ , ընդհանրապէս իրարմէ սերած , յանդած են Արեւմտեան և կամ Արեւելեան Բողոքականութեան :

Պաւղիկեան եւ Թոնդրակեան աղանդաւորաց հալածանաց դարերուն , անոնցմէ անոնք որք իրենց հալածիչներու դիմադրելու համար Հագարացւոց մերձեցան , ու անոնց պաշտպանութեան տակ մտան (որպէս Վլիթ ոստիկանին , Եղիս Բ . ամիրապետին , եւն .) , առին անոնց անուններն ու առ երեւոյթս անոնց կրօնն , ու նոյն իսկ իրենց զաւակաց ուսուցին անոնց Աբ . Գիրքը , ըստ Յովհ . Օձնեցւոյն , որպէս տեսանք (էջ 19) եւ Հագարացւոց կոթնած կ'ընէին ամէն կարգի անօրէնութիւններ , որպէս Ամբատ աղանդաւորն , ըստ Խմաստասէր հայրապետին վկայութեան՝ զոր յիշատակեցինք : Նոյն իսկ

գուցէ այն ժամանակէն սկսեալ՝ թլփատութիւնն ընդունեցին՝ պահելով իրենց աղանդը :

Ահա այս անուանաբար իսլամացած աղանդաւորներն են, որք կ'ապրին բովանդակ Հայաստանի մէջ, եւ ճանչուած են Գլոզլպաշ անուան տակ : Ասոցմէ են անշուշտ Հայր Պօղոսվ, Մէհէրեանի(¹), Խնուրոյ, Պուլանիսի և Մանազկերտի կողմերն 1773ին տեսած՝ Մահմետականացած հայազգի Մանիկեցիներն, որք Քրդաց հակառակորդներ էին, եւ իրենց ցեղակից Հայոց բարեկամ :

Գլոզլպաշներն՝ ինչպէս պիտի տեսնանք՝ թոնդրակեցւոց եւ անոնցմէ սերող Արխվալցւոց նման Քրիստոնէական երեք խորհուրդները սկըզբամբ ունին, թէպէտ Մկրտութիւնը թլփատութեան փոխած են, սակայն պահած են Խոստովանութիւն — Ապաշխարութիւն և Արձակում — Հազորդութիւն : Ունին նախնի Քրիստոնէից նման սաղմոսերգութեամբ զիշերային հսկումներ, պահած են Քրիստոնէական ինչ ինչ տօներու յիշատակն ու պահեցողութիւնը, ունին նուիրական գաւաղան (Խորայելացւոց ահարոնեանն եւ Քրիստոնէից հովուականն), ոմանք Մանիքեցւոց նման կը հաւատան հոգեփոխութեան(²),

(¹) «Կենսագրական պատմութիւն» ծեռագիր ի Վենետիկ. յիշատակեալ Հ. Բ. Սարգիսեանէ :

(²) Յորմէ կը հետեւի թէ՝ Պաւղիկեանց եւ Թոնդրակեցւոց համար յիշատակուած հոգեփոխութիւնը բոլորովին անհետացած չէր անոնց մէջ :

վերջապէս ընդունած են Աղէվի խոլամաց ինչ ինչ հաւատալիքն ու սովորութիւններն :

Գըզըլպաշներն թուով մէկ միլիոնը կ'անց-նին<sup>(3)</sup>, երկրագործ ու կենդանաբոյծ ժողովուրդ մ'են, բացառաբար առուտուրով կը զբաղին, ընդհանրապէս բարձունքներու վրայ եւ ամայի վայրեր կղզիացած կ'ապրին, հետեւանք իրենց երբեմնի կրած հալածանաց :

Կառավարութիւնը անոնց որեւէ քաղաքական պաշտօն ու ընկերական գործ չյանձներ, զանոնք հերձուածող իսլամներ կը համարի, և իրր անարդ ցեղ մը կը նկատէ . առ այդ բազմիցս նոյն իսկ հալածանաց ենթակայ եղած են<sup>(4)</sup> : Երբեմն իրր ոչ իսլամ անոնցմէ զօրք ալ չէր առնուեր, սակայն ապա զանոնք իսլամացնելու մտօք սկսուած է առնել :

Պիտի քննենք այժմ Գըզըլպաշներու աղանդը, իրենց վարդապետութիւններն եւ սովու-

(3) Սեբաստիոյ վիլայէթին մէջ շուրջ 350,000 են եւ իրենց զիսաւոր կեղրոններն են Տիվրիկ, Թօնուս, Երլատէլի, Զառա, Հաֆիր, Զիլէ, Մէճիտ էօզիւ, Հաճիրէօ, Մամուրէթիւլ Ազիզ վիլայէթի մէջ 300,000 են՝ զիսաւորապէս Տէրսիմի եւ Մալաթիոյ սանմազներն, Էրզրումի վիլայէթին մէջ 100,000էն աւելի են, զիսաւորապէս Բարերդի, Քդիի, Դերջանի գազաներն, Էնկիւրիւի վիլայէթին մէջ 100,000ը կ'անցնին, կան նաեւ Պիթլիզի եւ Տիարպէթիրի վիլայէթներուն եւ Սամսոնի սանմազին մէջ:

(4) Սուլթան Սէլիմ Ա.ի ժամանակ, Սուլթան Մահմուտի օրով (1825) եւ Սուլթան Ազիզի իշխանութեան սկիզբները (1864) հալածանաց ենթարկուած են :

բութիւնները : Մենք այս հարցի գրեթէ առաջին հատարակիչն ըլլալնուս՝ հաւանաբար ունինք շատ մը թերութիւններ, գուցէ և սխալներ, սակայն քաղցր է մեզ յուսալ թէ՝ հմտագոյնները ներողամիտ պիտի գտնուին եւ պիտի ջանան սրբագրել ու ամբողջացնել մեր ձեռնարկը :

Թղիատութիւն . — Գըզըլպաշները Մկրտութիւն չունին, կը թլփատուին : Բատ ոմանց սա առ ահի կը կատարեն եւ ոչ սկզբունքով, կ'ընդունին սակայն զայն, զի Քրիստոս իսկ թլփատուեցաւ, կ'ըսեն :

Թլփատութեան արարողութեան ծախսը (5) կը հոգացուի պապալը կամ յիրվա(6) անուանեալ բարեկամի մը կողմանէ, որ Քրիստոնէից մկրտութեան կնքահայրին կը համապատասխանէ: Մանուկը թլփատութեան պահուն յիրվային գիրկը կը գտնուի, ինչպէս Քրիստոնէից մէջ Մկրտութեան առթիւ երեխան կը մնայ կնքահօր գիրկը: Թլփատութիւնը տեղի կ'ունենայ առաջին մանկութեան ատեն, մերթ աւելի ուշ, ընդհանրապէս կատարուելով սակայն մինչ 15 տարեկանին: Անոնց մէջ չթլփատուողներ ալ կը գտնուին :

Գըզըլպաշները Հայոց յիրվայութիւնը կ'ընդունին, սակայն երբէք Իսլամացը: Քիրվայու-

(5) Թլփատութեան վարժք, թլփատեալ մանկան զգեստ, եւ անոր տան տղայոց եւ նոյն իսկ մերթ մեծերուն նուերներ :

(6) Թուրք Գըզըլպաշներն ընդհանրապէս ուսուցէ կ'ըսեն, իսկ Քիւթիրը +ԷՇՎ+ :

թեամբ ընտանիքներն իրարու կը կապուին ու  
մեծ բարեկամներ կը դառնան։ Դըզըլսպաշ աշխրէթ-  
ներու մէջ կոիւներու ու արիւնահեղութեանց  
վերջ տալու համար՝ իրարու մէջ քիրվայու-  
թիւն մը յառաջ կը բերեն։ Քիրվայութեամբ  
կապուած ընտանիքներն իրարու աղջիկ չեն  
տար՝ նման Հայոց կնքահայրերու եւ սանա-  
հայրերու ընտանեաց։

Մուսահիպութիւն. — Ամէն այր Գըզըլսպաշ  
պարտի ունենալ իր խորհրդական ընկերը՝ մու-  
սամիպը։ Մուսահիպներն ամէն պարագայի մէջ  
իրարու խորհրդական, աջակից ու օժանդակներ  
են, եւ զորս աշնա, ու ճանիկ եւս կ'անուանեն։

Մուսահիպութեան ընտրութիւնն ընդհան-  
րապէս 15 տարեկանին տեղի կ'ունենայ, եւ  
երբեմն աւելի ուշ։

Մուսահիպի ընտրութիւնը մասնաւոր արա-  
րողութեամբ տեղի կ'ունենայ։ Երկու մուսահի-  
պութեան թեկնածու ընկերներ՝ վզերնին թաշ-  
կինակ մը կը կապեն, անոնց երիցագոյնը միւսին  
կապած թաշկինակի օղակէն կը բռնէ, իսկ բահ-  
պէրը(?) երիցագոյնին թաշկինակի օղակէն բռն-  
նելով զայն Տէսկին(?) առջեւ կը տանի, ուր ա-

(7) Բ-Հ-Շ-Ե-Ն (առաջնորդ) ասոնց երէցներու (տէտէ) օժանդակներն են, եւ կը ուամապատասխանեն Քրիստոնէից սարկաւագաց։

(8) Տ-Ե-Ռ-Ե (երէց) մեր քահանայից տուած Դ-Ե-Ռ-Ե բառին  
աղաւաղեալը կը կարծուի։

նոնք ծունկ կը չոքին՝ աջ ձեռքերնին տէտէին ծունկին վրայ դնելով : Տէտէն անոնց խրատական մը կը խօսի , բացատրելով իրարու հանդէպ ամէն պարագայի օգնելու ու մինչև մահերնին իրարու հետ իրը եղբայր ապրելու պարտականութիւննին : Երիցս խոստում կ'առնէ ուխտերնուն հաւատարիմ մնալնուն , ներկաները վկայ կը կոչէ , ու ազօթքով մը արարողութիւնը վերջ կը գտնէ , եւ բահպերը զանոնք իրենց տեղը կը տանի :

Մուսահիպներու երիցագոյնը կենդանի մը՝ (ընդհանրապէս ոչխար կամ գառ) կը զբնու , իսկ կրտսերագոյնը պտուղներ կը նուիրէ հանդիսականաց սեղանին :

Այս արարողութեան առթիւ մուսահիպներու վիզը կապուած թաշկինակներն իրենց համար նուիրական կը համարուին , զայն կը պահեն ու խոստովանութեան առթիւ մէջքերնին կը կապեն :

Կիները մուսահիպ չունին , իրենց ամուսիններու մուսահիպներու կիները՝ իրենց քրոջ պէս կը յարգեն : Երկու մուսահիպներու կիներն իրարու հետ մնծ բարեկամներ կ'ըլլան :

Մուսահիպներէ մին օտար երկիր երթաւլուն՝ իր կնոջ եւ ընտանեաց պաշտպանութիւնը կը յանձնէ իր մուսահիպին :

Մուսահիպներէ միոյն մահուամը անոր առանձին մնացած ընկերն իրեն համար ուրիշ մուսահիպ մը կ'ընտրէ . ընդհանրապէս իրեն պէս

ընկերը կորսնցնող մը , եւ կամ մեռնող ընկերոջ զաւակը , եթէ 15 տարեկանի մօտաւոր հասակ մ'ունի :

Մուսահիպներու ընտանիքներն իրարու աղջիկ չեն տար , քիրվաներու ընտանեաց նման :

Կը կարծենք թէ՝ Քրիստոնէական հին աղանդներուն մէջ՝ այժմու Գըզըլպաշներու մուսահիպութեան պէս բան մը գտնուելու է :

Խոստվանութիւն . — Գըզըլպաշներու երէցները (տէտէ , սէյխ) պարբերաբար կ'այցելեն իրենց ծուխերը , զանոնք խոստովանցնելու եւ ապաշխարութեամբ մաքրագործելու համար : Խոստովանութիւնը թրքախօս Գըզըլպաշները կէօրիւլմէֆ վէ սօրուղմաֆ կ'անուանեն :

Խոստովանցնելու համար շրջող տէտէն իրեն հետ կ'ունենայ րահպէր (առաջնորդ) անուանեալ օժանդակ պաշտօնեայ մը (սարկաւագ) : Բահպէրը՝ մուսահիպ զոյգերը առանձին առանձին առնելով՝ զանոնք իրենց գործոց մասին կը հարցաքննէ , եւ նկատելի յանցանաց համար զանոնք տէսէին կ'առաջնորդէ , որոյ առջեւ տեղի կ'ունենայ հրապարակային խոստովանութիւն մը՝ նման նախնի Քրիստոնէից : Աստելլի դատավարութիւն մ'է , ի ներկայութեան համայնքի երիցագոյն ու կարեւոր անդամոց եւ նախագահութեամբ տէտէին :

Բահպէրի այդ ժողովին տարած զոյգերը՝ իրենց մէջքը կապած ըլլալու են մուսահիպութեան առթիւ վզերնին կապած թաշկինակնին :

Մեղաւոր զոյզը տէտէին ու ապա ներկաներու ձեռքը համբուրելէ ետք՝ անոնց առջեւ կը կենայ ոտից վրայ . անոնք բոկոտն են և աջ ոտքերնուն թթամատը ձախ ոտից վրայ զրած։ Տէտէն կը հարցաքննէ զանոնք իրենց վարուց , բարուց , գործոց եւ ծանօթ յանցանաց մասին , ի հարկին դիմուլով ներկաներու վկայութեան , եւ կը տնօրինէ պէտք դատած պատիժներն :

Խոստովանութիւնն ընդհանրապէս տարին մէկ անգամ տեղի կ'ունենայ եւ հինգչարթի գիշերները (ուրբաթ լուսնալիք) , սակայն գիւղերուն մէջ գտնուող տէտէներու փոխանորդները (պապա՝) ձմեռնային եղանակին՝ հինգչարթի գիշերները կը հաւաքեն ժողովուրդը , եւ անոնց իրարու հետ ունեցած խնդրոց մասին քննութիւն կ'ընեն , կը հաշտեցնեն եւ նոյն իսկ մերթ պատիժներ կը տնօրինեն :

Կանանց համար խոստովանութիւն չկայ , և անոնց յանցանաց պատասխանատու են իրենց այրերը :

Ապաշխարութիւն . — Խոստովանահայր կրօնաւորն իրեն դիմողին մեղաց համաձայն պատիժներ կը տնօրինէ եւ տուգանքներ կը սահմանէ : Ընդհանրապէս ի գործ դրուած պատիժներն են՝ յանդիմանութիւն , ապատակում , վաշխան , վզէն քար կախելով ոտքի վրայ կեցնել ժամերով ու օրերով , աղքատաց ողորմութիւն տալու , սրբավայրերուն դրամական կամ այլ նուէրներ ընելու հարկադրել :

Երգնկայի կողմերը շատ անգամ տէտէներն ապաշխարողին վաղաւեր գիւղի գանլը օճախ անուանեալ սրբավայրը երթալ կը պատուիրեն, նա այդ ուխտավայրին նուէրներ ընելով՝ հոգին կը փրկէ :

Տէտէներն ու րահապետները ապաշխարողաց տունը չեն երթար մինչեւ որ անոնք արձակման չարժանանան : Ժողովուրդն ալ ապաշխարողին հետ իրր օտար կը վարուի . ապաշխարողը կրօնական հաւաքումներու չկրնար մասնակցիլ :

Գրզըլպաշներու մէջ ամէնէն մեծ մեղք համարուած են արուազիտութիւնը եւ կին արձակելը : Կնաթողը Շ տարի իր համայնքին հետ հաղորդակցութենէ կը դադրի , տէտէն զայն չկըրնար ընդունիլ :

Ուրիշի կնոջ հետ յարաբերութիւն ունենալն ալ մեղք է , նամանաւանդ օտարազզիի մը հետ :

Ապաշխարութեան սկզբունքն է նախ իր հասուցած վ්‍යասը հատուցանել : Վնասեալ անձանց կողմանէ ներողամտութեան արժանանալ , եւ զղջալ : Հատուցումի դժուարին պարագաներուն ինդիրը կը կնճռոտի . զոր օրինակ , եթէ մէկը ուրիշի մը կնոջ հետ յարաբերութեան մտած է՝ պէտք է որ անպատուեալ ամուսինի ներողութեան արժանանայ , որ շատ անգամ առայդ խստապահանջ կ'ըլլայ , կարեւոր զումար մը կը պահանջէ , ևն . :

Հայհոյողներուն պատիմն է լեզուն այրել ,

որ սակայն ընդհանրապէս ուրիշ պատիժով կը փոխարինուի :

Արձակում . — Յետ խոստովանութեան և ապաշխարութեան տէտէն կը հարցնէ զոյգերուն՝ ի ներկայութեան համայնքի ծերոց ժողովին, «Ամէն ոք զո՞ն ըրի՞ք, հատուցի՞ք ձեր հասուցած վեամները, զո՞ն ըրի՞ք դժգոհներն, արդա՞րէք խղճերնուգ առջեւ, ամէն մարդու հետ հաշտէ՞ք» Եթէ Այս պատասխանեն և առ այդ բահալէրները ու ներկայք վկայեն՝ հրաման կ'ընէ անոնց պառկիլ: Զոյգը երեսն ի վար կը տարածուի տէտէին առջեւ, որ իր նուիրական գաւազանով 12 փոքր հարուածներ կու տայ անոնց իւրաքանչիւրին, և զանոնք արձակեալ կը հոչակէ :

Յաջորդ հինգչարթի երեկոյները տէտէն և կամ անոր փոխանորդը (պապան), յետ հրապարակային հարցուփորձի, երեքական հարուած կու տայ միեւնոյն կերպով պառկած զոյգերուն՝ Ալլահ, Մուհամմէտ, Ալլի ըսելով<sup>(1)</sup>:

Երբ մուսահիպներէ մին բացակայի, միւսն իրեն նման անընկեր մնացողի մը հետ կը ներկայանայ տէտէին՝ արձակում ստանալու համար:

Ալօրֆ . — Գրզըլպաշներն երբեք իսլամաց պէս չեն աղօթեր, չեն երկրպագեր: «Նամազը աւելորդէ»՝ կ'ըսեն. սակայն երբ իսլամաց մէջ գտնուին, առ ահի անոնց կը հետեւին :

(1) Գուցէ նախարար յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ կ'ըսուէր, ու ապա իսլամական ծեւն առնելով այսպէս փոխուած է :

Գըզըլպաշներն ապէկս չեն առներ և կ'ըսեն  
թէ «Զուրէն անցած ատեննիս ապէկս կ'առնենք» , »  
այսինքն այն ատեն ստիպեալ կ'ըլլան ոտքեր-  
նին թրջել :

Գըզըլպաշներու գիշերային կրօնական հըս-  
կումները Զիֆր կ'անուանին , և անոնց սկսելէ  
անմիջապէս առաջ ձեռքերնին կը լուան . Այս առ-  
թիւ՝ Հաղորդութեան համար զենեալ ոչխարի  
ճարպով պատրաստուած պատրոյգներով՝ ճրագ  
մը կը վառեն մասնաւոր ամանի մը մէջ , որ  
ազօտ լոյս մը կու տայ . որով և այս գիշերային  
կրօնական հաւաքումները կէս մութի մէջ տեղի  
կ'ունենան նման մեր Աւագ Հինգչարթիի գիշե-  
րային հսկումին (Լացի գիշեր) . Այս ճրագը  
տէտէին քով կը գտնուի , զայն վառելու պաշտօն  
ունեցողը տէլիհաի (լուսարար) կ'անուանի :

Այս ճրագը վառելէ ետք՝ տէտէն աղօթքով  
մը արարողութեան կը սկսի , զոր Ալլահ , Ալլահ  
ըսելով կը կնքէ , եւ քնարի (աազ) ընկերակցու-  
թեամբ սաղմոսերգութիւնք կը սկսին , Քնարեր-  
գակները զայիր (սաղմոսերգու) կ'անուանին :  
Սաղմոսերգուներու գլխաւորն է տէտէն , որոց  
կ'ընկերակցին բահպէրները , եւ համայնքին պա-  
պաները (տէտէներու փոխանորդը) :

Այդ միջոցին ժողովուրդը իր մեղաց վրայ  
կը խորհի ու կը զղջայ :

Այդ սաղմոսերգութիւններով զԱստուած  
կը փառաբանեն , մարդարէներն և մասնաւորապէս  
Մովսէս , Դաւիթ , Յիսուս , Ալի ու ապա այս

վերջնոյն սահիպ անուանեալ 11 յաջորդները<sup>(2)</sup> կը գովարանեն :

Գրզըլպաշներն այս եղանակաւ պաշտօն մատուցանելնուն համար ինքզինքնին Դաւիթի մարգարէի հետեւակ կը դաւանին :

Սաղմոսերգութեանց կը յաջորդէ աղօթք մը, եւ կը սկսի բուն զիցր՝ որ կը կայանայ Աստուծոյ, մարգարէից անունները տալով իրանի շարժումներ ընելու մէջ՝ զոր տալիս (ալիք) կ'անուանեն : Այս շարժումները երթալով կը սաստկացնեն և ոմանք իբր հետեւանք կը մարին իսկ : Այդ կրօնական շարժումներու միջոցին շատ անգամ տէտէն նուիրական գաւաղանը կ'ունենայ ի ձեռին :

Այս շարժումներէ ետք աղօթք մը կ'արտասանէ տէտէն, և ապա Մուհամմէտի Միրաներթալը կ'երգեն ոտքի վրայ : Այս միջոցին սազաները (մատուակ) ի ձեռին ունեցած դաւաթ մը օշարակին քանի մը կաթիլը ճրագին առջեւ թափելէ ետք՝ հանդիսականաց կը հրամցնեն զայն, որք մէկ մէկ ումակ կը խմնն : Ապա ճրագին առջեւ խոնարհութիւն ընելէ ետք՝ շրջա-

(2) Հասան, Հիւսէին, Զէյնէլ Ապէտին, Մուհամմէտ Պազիր, Ճաֆէր Սատըզ, Մուսայի Քասըմ, Ալի Ռիզա, Մուհամմէտ Թազի, Ալի Նազի, Հասան Ասկիրի, Մուհամմէտ Մէհտի, որը խալիքայութիւնը վարած են Հէտէնէ 37էն մինչ 266 : Մէհտին անյայտացած ըլլալուն ցեղը գոյութիւն չունի, ուստի ոչ որ կրնայ անոր յաջորդել, այդ թուականէն խալիքայութիւնը բարձուած է, կ'ըսեն :

նակ կը դառնան աղօթելով . ու հսկումը վերջ  
կը գտնէ :

Այս հսկումներու ղեկավարը կոօգնի կ'ան-  
ուանեն՝ որ մինչեւ վերջը ոտքի վրայ կը մնայ :

Հսկումներու միջոցին՝ պաշտամունքի տան  
շուրջ բոլորը պահապաններ կը դնեն , օտարնե-  
րու մուտքը արգելելու համար :

Մուսահիպ չունեցողները չեն կրնար զիցրի  
ներկայ գտնուիլ , սակայն մուսահիպնին բացա-  
կայ եղողները կը գտնուին : Կիներէ երեք ներ-  
կայացուցիչներ կրնան միայն զիցրին ներկայ  
գտնուիլ , որք ամուսնացեալ և 40 տարեկանէն  
մեծ ըլլալու են : Անոնց մին տէլինի քով կը կե-  
նայ , մին զայիրներուն եւ միւսը կոօգնիին եւ  
անոնց կ'օժանդակեն : Միւս կիներն խմբովին  
հեռի կը մնան զիցրի ժամնակցող խումբէն :

Այս հսկումը վերջ գտածին պէս տէլին ,  
զայիր , կոօգնի , պահապանք , եւ ներկայ զըտ-  
նուող երեք կանայք՝ նախագահին ձեռքը կը  
համբուրեն , օրհնութիւնը կ'առնեն ու կը հե-  
ռանան :

Զիցրէն վերջ՝ երբեմն տեղի կ'ունենայ Հա-  
ղորդութեան խորհուրդը :

Հաճոյից հաւայումներ . — Կրօնական հրո-  
կումներու հետ շփոթելու չէ հաճոյից հաւա-  
քումները , ուր սազով կէս կրօնական բա-  
նաստեղծութիւններ կ'երգեն , եւ զինի ու օղի  
կը գործածեն եւ աղանդերներ կ'ուտեն : Շատ  
անգամ՝ ամէն մէկ գաւաթ սուրբի մը յիշատակին  
կը խմեն :

Դիմին միշտ երկիւղածութեամբ կը խմեն ,  
երկու ձեռքով բանելով զաւաթը , ինչոքս կ'ը-  
նեն մեր քահանայք սկիհը :

Դիմին ամէն տեղ դիւրութեամբ ձեռք չան-  
ցընենուն օղի կը գործածեն շատ անգամ :

Ինձ եօլու եւ զարապարախ ըսուած Դը-  
զըլպաշներն աւելի ոգելից ըմպելի կը գործածեն :

Այս գիշերային կրօնական ու կէս կրօնական  
հաւաքումներուն՝ օտարները խառնակեցական  
արարքներ կը վերագրեն . իբր թէ անոնք ճրագ-  
ները մարելով հանդիպող կնոջ հետ կը պառկին ,  
ու այդ առիթներէ ծնած զաւակները սուրբ կը  
համարին : Ասոնք զրպարտութիւններ են :

Հաղորդուրիւն (լոգմա) . — Զիրէ մը վերջ  
տեղի կ'ունենայ Հաղորդութեան խորհուրդը :

Խոստովանութեամբ եւ ապաշխարութեամբ  
մաքրուելով՝ արձակման արժանացողներն եւ  
մինչ և 15 տարեկան եղող տղայները կ'արժանա-  
սան Հաղորդութեան :

Շատ անգամ պաշտօնական Հաղորդութեան  
խորհուրդը տեղի կ'ունենայ Արարական Մու-  
հարրէմ ամսուն 10րդ օրը , ուրիշ օրեր ալ կըր-  
նան կատարուիլ եւ ընդհանրապէս կը սկսին կէս  
գիշերէն ետք :

Հաղորդութեան խորհուրդը կը կատարուի  
բաղարջակերութեամբ եւ զառնակերութեամբ :

Հաղորդութեան ծառայելիք հացի ալիւրը  
կ'օրհնէ ՏէՏէն , եւ կը յանձնէ պատրաստութիւնը  
այն տան տիկինին՝ որոյ տան մէջ տեղի

պիտի ունենայ Հաղորդութեան խորհուրդը :

Զանգուած խմորը առանց խմորման ենթարկելու, նուրբ թերթերու կը վերածեն ու կ'եփեն, նման մեր եկեղեցական մասին : Այդ հացը Հաղորդութեան սեղանին վրայ կ'օրհնուի Տէսէին կողմանէ եւ կը բաշխուի սեղանին մասնակցողաց :

Ձենուելիք ոչխարը զոր թերձիման (թարգման, միջնորդ) կ'անուանեն՝ գոնէ մէկ տարեկան ըլլալու է : Աղքատները կրնան ուլ մը եւ կամ աքլոր մը զոհել՝ անոնց վիզէն խնձոր մը կախելու պայմանաւ :

Զոհելի կենդանին կ'օրհնեն՝ որպէս նաեւ զայն խաշելու յատուկ ջուրը, զայն աղելիք աղը (նման մեր մատաղին), եւ սեղան գալուն անգամ մը եւս աղօթք կը կարդացուի անոր վրայ :

Տէտէն ապա հացի պատառի մը վրայ՝ պատառ մը զոհուած գտոնէն դնելով՝ կու տայ հաւատացեալներուն իւրաքանչիւրին, որք ձեռքը համբուրելով՝ պատառը բերանին կը դնեն : Ապա տէտէն կ'արտօնէ ներկաներն անկէ ուտելու :

Հաղորդութեան համար պատրաստուած հացէն երբեք օտարներուն չեն տար, և ոչ ալ զոհէն : Այդ սեղանին վրայ ուրիշ հաց ալ կը ընայ ուտուիլ՝ երբ մասնաւոր պատրաստուած անխմոր հացը պակսի : Գառնէն զատ այլ կերպակուրներ ալ կրնան ուտուիլ . շատ անգամ փիղավ ալ կը պատրաստեն :

Կիները զատ սեղան կը նստին լոգման ու-  
տելու համար : Այդ սեղանին կրնան ընկերանալ  
այն կիները , որոց ամուսինները լոգման ուտելու  
համար պատրաստուած կը համարուին :

Հաղորդութեան խորհուրդին առթիւ ջու-  
րէն զատ ուրիշ ըմպելի չգործածուիր :

Հաղորդութեան խորհուրդին օտարները ներ-  
կայ չեն կրնար գտնուիլ :

Զոհուած կենդանւոյն արիւնը , աղիքներն ու  
ոսկորները կը թաղեն , անոր ճարպով կր պատ-  
րաստեն . գիշերային հսկումներու ատեն վառ-  
ուած պատրոյգները : Զոհին գեղմը բահպէրնե-  
րուն կը տրուի :

Հաղորդութեան սեղանին ծառայողները  
նազիակ կ'անուանին , որք այր կ'ըլլան , նոյն  
իսկ կանանց սեղանին համար : Նազիակները կհօգ-  
ճիի կողմանէ կ'անուանուին :

Զոհ . — Իսլամաց զոհի տօնին (Գուրպան  
պայրամի) զոհ չեն ըներ , սակայն երբ քաղա-  
քաց մէջ գտնուին՝ առ ահի այդ տօնը կը կա-  
տարեն :

Փափաքի մը յաջողութեան համար զոհեր  
կ'ընեն թէֆֆէներու եւ սրբավայրերու մէջ , և  
միաը աղքատաց կու տան : Զոհուած կենդանին  
որչափ որ արժէքաւոր ըլլայ՝ զոհը այնչափ յարգի  
կը համարուի :

Անգամ մը քիչ շատ զարգացեալ Գըզըւ-  
պաշի մը ըսի թէ այդ զոհերը Աստուծոյ հաճոյք  
պատճառելու համար կ'ընէք : «Ո՛չ ,» ըսաւ ,

«աղքատաց համոյք պատճառելու համար : »

Նուիրական գաւազանը . — Դըզրլպաշները կը յարգեն եւ գաւազան մը զոր ասա կամ եկշիչ Տէյնիկ կ'անուանեն , եւ այս հաւանականաբար Ահարոննեան գաւազան է : Այս գաւազանները հոտաւէտ կեռասենիի (մահալէպ) ծառի փայտով կը պատրաստուին եւ չուրջ 75 հրդմ . երկարութիւն ունին , ընդհանրապէս զլանաձեւ ուղիղ փայտ են , երբեմն ալ վերին մասը երկճիղ է կամ մեր վարդապետաց գաւազաններու նման այդ վերին մասերը կորութիւններ կը գծեն :

Նուիրական գաւազանները կը գտնուին ուխտատեղիներն եւ գիւղերու պապաներու (Տէշներու փոխանորդ) քով : Արձակման առթիւ այն գաւազաններով հարուածներ կու տան ինչպէս տեսանք , Երդումի համար ալ երեւան կը հանեն զայն : Տղէտ հաւատացեալք երբեմն զործի մը յաջողութեան համար նուիրական գաւազանին պահարանին առջեւ մոմ կը վառեն . խելահաններն այս ու ասոր նման աւելորդապաշտութիւնները կը քննադատեն իրր իրենց սկզբունքներուն հակառակ : Նուիրական գաւազանի զործածութենէն ետք կը լուան զայն , վրան 12 թաս ջուր լեցնելով . այդ ջուրն իրրեւ օրհնեալ կը խմեն , վրանին կը սրսկեն , հիւանդաց իրր դարման կը գործածեն զայն : Գաւազանը չորցընելէ ետք իր պատեանին մէջ կը գնեն եւ իրեն յատուկ պահարանը կը զետեղեն :

Աղօրատեղի . — Դըզրլպաշները մասնաւոր ա-

ղօթատեղիներ չունին : Կառավարութեան կողմանէ կարեւոր դիւղերու մէջ շինել տրուածնամիները չեն յաճախեր , իսլամական ըլլալնուն համար : Մերթ իրենց զաւակաց ձեռքով անոնց մէջ քար նետել կու տան , որով քարերու կոյտեր կը պարունակեն անոնք : Երբեմն ալ զանոնք իբր շտեմարան կը գործածեն եւ կամ անոնց մէջ կենդանիներ կը պահեն :

Անգամ մը անոնցմէ մէկին հարցուցի թէ ինչու այդ մզկիթներուն մէջ չեն կատարեր իրենց կրօնական արարողութիւնները : Պատասխանեց թէ «Աստուած մեծ է , այնպէս չէ» : «Այո» ըսի : «Ուրեմն ինչպէս կ'ուզես որ այդ չորս պատերուն մէջ սղմի . . .» «Բայց Աստուած ամէն տեղ է» : ըսելուս՝ պատասխանեց , «Ուստի եւ մեր տուներու մէջ ալ է , ուր կը կատարենք մեր պաշտամունքը» :

Գրզրլպաշներն իրենց կրօնական հաւաքումները տուներուն մէջ կը կատարեն , եւ կամ իրենց ուխտատեղիներու (թէֆֆէ) սրահներուն մէջ :

Աղօթատեղիներուն մէջ իսլամաց նման դպիկ չունին , եւ ոչ ալ Հայոց պէս արեւելք կը դառնան . «Տէտէն ո՛ր կողմ որ նստի , հոն է դպիկն ,» կ'ըսեն , այսինքն այն կողմը կը դառնան : Տէտէները սրահի մը մաից դրան աջ կողմը կը նստին ընդհանրապէս :

Գրզրլպաշներն ունին թէֆֆէներ (վանքեր) , ուր կ'ապրին տէտէներու խումբեր : Ամէն թէֆֆէ իրեն յատուկ գիւղերու խումբ մը ունի , այս

գիւղերն երբեմն շատ հեռի են : Միեւնոյն տեսէն  
միշտ միեւնոյն գիւղերը կը հովուէ :

Ուխտատեղի . — Գըզըլպաշներն երբեք Մէք-  
քէ չեն երթար . բացառաբար Քերպելա(¹) կ'եր-  
թան : Մեծ ուխտատեղի է Հաճի Պէքթաշի չէ-  
լէպիի թէքքէն(²) որ Ենկիւրիւէն 12 ժամ հե-  
ռի՝ Գըզքէնիրի մօտերը կը գտնուի : Սրբած ան-  
ուանեալ Գըզըլպաշներն այս ուխտատեղին չեն  
երթար , անոնց մեծ ուխտատեղին է Կ. Պոլոյ  
Գարածա Ահմէտի թէքքէն :

---

(¹) Պաղտատի մօտ , տեղի սպանման Ալիի զաւակ Հիւ-  
սէյինի . մեծ ուխտատեղի Ալէվի կամ Շիի Խոյամաց , ուր  
հարուստ Պարսիկներու մարմինը կը փոխադրուի թաղուե-  
լու համար : Քերպելա գացողները կ'այցելն ընդհանրա-  
պէս եւ Ալիի զերեզմանը ի Նէմէֆ , Մուսա Քեազիմի գե-  
րեզմանն ի Քեազմէ , եւ Մուհամմէտ Մեհտիի՝ Մէրմէնրէյ  
անուն այրն ի Սամիրա :

(²) Այս թէքքէն Օրխան Սուլթանի օրերէն իրենց ծեռքն  
անցած է . առաջին վանահայրն եղած է Հաճի Պէքթաշի  
Վէլի , ունենալով 11 միաբաններ (ընդ ամէնը 12) : Այս ա-  
ռաջին միաբանութեան անդամները շատ յարգի են , անոնց  
նատած գեղմերը (փէսոտ) կարգաւ շարուած են ,  
եւ 12 միաբանից իւրաքանչիւրին այն ատենի պաշ-  
տօնին անուամբ կը կոչուին , Պապա փոստը , Աշճի  
փոստը . Էրմէքսի փոստը , Նազիա փոստը , Աթաճի  
փոստը , Մէյտանճի փոստը , Թիւրպէտար փոստը , Քի-  
լէրմի փոստը , Գահիլճի փոստը , Գուրպանճի փոստը ,  
Արագճի փոստը , Մէհմանտար փոստը . Տօնական հանդէս-  
ներուն միայն ներկայիս միաբաններ այդ գեղմերը կը զրա-  
ւեն՝ ըստ իրենց այժմ ստաննած պաշտօններուն :

Այժմ Զելչ-Կ անուանեալ վանահայրէն զատ՝ որ ամուս-  
նացեալ է՝ կան եւ խումբ մը ամուրի միաբաններ :

Գաւառի ամէն կողմերը թէքքէներ ունին : Ամէն թէքքէ իր ծուխերը (բայապները) ունի : Սերաստիոյ վիլայէթի ամէնէն կարեւոր ուխտատեղին է Խուպիար գիւղի թէքքէն , որ Սերաստիայէն 55 քիոլմեթր հիւսիս արեւելք կը գըտնուի ( Գողասարէն 7 ժամ հիւսիս արեւելք ) : Յիշատակենք եւ այս կողմերու Աէվիճի , Փիրուուլթանոր , եւ Եալանճագ թէքքէները :

Երդնկայի շրջակացից Գըշըլպաշներու թէքքէներն են Ազային շէնլիքը (Քղիի մօտերը զիւղ մը) , Պազր պապային լեռը , Հաճըլըգ , Թախոնք , Պուք , Գըշտըմ , Նէվրուզ եւ Գըրդ քիւլսէ զիւղերու ուխտատեղիներն նէվրուզ զիւղի թէքքէն՝ իրենց սէլիւներու գերեզմանատառնն է : Պազր լեռան ուխտը տեղի կ'ունենայ մեր Վարդապատի կիւրակէն :

Գըզըլպաշները Քրիստոնէից վանքերն ալ ուխտի կ'երթան :

Զիլէի արեւելեան կողմը Աճը - Սու զիւղը կայ Քէչէնի անուանեալ թէքքէ մը , ուր ուխտի կ'երթան աւելի Արրաճ Գըզըլպաշներն :

Հաճի Քէքթաշիի եւ այլ ուխտատեղիներու մէջ կը զանուին սրբոց գերեզմաններ , որոց հողէն հետերնին կը բերեն ուխտաւորք , զայն իրենց անքեր հողերուն վրայ կը ցանեն . Զուրի մէջ լուծելով հիւանդաց կը խմցնեն իրը զարման , տկար , հիւանդ ու որեւէ թերութիւն ունեցող աղայք՝ այդ սուրբերու գերեզմանաց շուրջը կը դարձնեն երիցս : Քիչ շատ զարդա-

ցում ունեցողները կը քննաժդատեն այս առելորդապաշտական արարքները :

Տու եւ պահեցողութիւն . — Գըզրլապաշներն երկու գլխաւոր տօն ունին , Մուհարրէմի 10ին և Խըսր Էլլէսին . Արարական Մուհարրէմ ամսոյ տասը կը տօնեն նման Ալէվի Խոլամաց , ի յիշատակ Հասանի եւ Հիւսէյինի՝ Ալիի երկու որդւոց՝ մահաւան : Այս տասն եւ նախորդ ամսուն երկու վերջին օրերը (ընդ ամէնը 12 օր) ծոմ կը պահեն՝ ի պատիւ 12 սահիպներու . երեկոյները միայն կը ճաշեն , մսեղէն չեն ուաեր , զուտ ջուր ալ չեն խմեր , զի Ալիի երկու զաւակները ծարաւ մնացած են , եւ կաթ ու պտղոց ջրեր կը խմեն : Մուհարրէմի 10րդ օրը աշուրէ<sup>(1)</sup> կը պատրաստեն (Հայոց անուշ ապուրի նման ուտեստ մը) եւ կրօնական հսկումներ կը կատարեն :

Խըտըր էլլէսը Հայոց Սր. Ասրդիսին կը համապատասխանէ , անոր տօնէն առաջ 3 օր ծոմ կը բռնեն , երեկոյները ամէն ինչ կ'ուաեն , զուտ ջուր ալ կը խմեն : Այդ երեք օրերը գըզրլապաշներու համար զուարձութեան օրեր են :

Ոմանք հինգշաբթի և այլ օրեր ալ ծոմ կը պահեն՝ որեւէ խնդրոյ յաջողութեան համար : Մոմերնին ջրով չեն աւրեր՝ Խոլամաց պէս շընելու համար :

(1) Ա-շ-է-են կը պատրաստուի կորկոտ , ընկոյզ , եղիպտացորեն , չամիչ , եւն . խաղողի արիւնի (Շ-Շ-) հետ եփելով որոց պատրաստութեան միջոցին աղօթքներ կ'արտասանեն :

Թրքաց մեծ պայրամներուն ձեւական կերպով կը մասնակցին՝ երբ անոնց մէջ գտնուին, եւ աւելի առ անի :

Մամազանին երբեք ծոմ չեն բռներ : Այդ առթիւ կառավարութիւնը իրենց քարոզիչներ կը զրկէ, սակայն անոնք առ ի քաղաքավարութիւն ընդհանրապէս անգամ մը միայն ներկայ կը գտնուին քարոզին :

Հայոց Զատկի օրը սուրբ կը պահեն և Համբարձումին Հայոց պէս վիճակ կը ձգեն : Մեզի հետ կաղանդ կ'ընեն :

Մարտ Գին տարեմուտ (գարնանամուտ) նեվրուգ կը տօնեն: Այդ օրը ծնած է, կ'ըսեն, Ալին :

Մեր Վարդավառի օրը եւս սուրբ կը պահեն, եւ ոմանք այդ առթիւ զո՞ն կը մատուցանեն լերանց բարձունքներուն վրայ: Այդ օրը՝ Քղիի շուրջ բոլորի Գրզըլպաշները Հէրտիֆ գիւղի Սուրբ Լոյս լեռը կ'երթան զո՞ն մատուցանել, իսկ Բոլումորիք գաւառակին մէջ՝ Բերկրի գիւղին մօտակայ Պաղը պապա լեռը կ'ելնեն զո՞ն ընելու:

Օգոստոս 15ին Արեգական ծագումը կը դիտեն խմբովին, ու այդ առթիւ մերթ խնջոյքներ կ'ընեն :

Ոչխարաց աշնանային զուգաւորութենէն (ղու)՝ Հոկ. 55։ 100 օր ետք, բոցին վրայէն կը ցատկին Հայերու Տեառնըգառաջի առթիւ ըրածին նման :

Կրօնաւորք. — Գրզըլպաշներու քահանաները Տէրտէր (տէրտէր) կ'անուանին Թրքախօսնեւ:

բու մէջ, իսկ Քրդախօսներու մէջ սկյիտ կ'ըսուին: Ասոնց ընկերացող, եւ ստորակարգեալ պաշտօնեաները (սարկաւագ) րահպէր կը կոչուին: Իսկ իւրաքանչիւր զիւղի մէջ՝ ՏէՏէներու փոխանորդները պապա կ'անուանին:

ՏէՏէները կը հպատակին Միւրշիներու՝ որք Քրիստոնէից եպիսկոպոսներուն կը համապատասխանեն:

Կրօնաւորները Ալիի ցեղէն՝ կը համարուին, եւ իրենց իշխանութիւնն որդւոց որդի կը շարունակուի ըստ Ղեւտական օրինաց: ՏէՏէներու զաւակները ՏէՏէ, իսկ Ախրշիներունն Ախրշիտ կ'ըլլան: ՏէՏէներն ալ Ախրշիներուն կը խոստովանին: Այս ամէնուն պետք կը համարուի մեզ ծանօթ Պըրշէհիրի թէքքէի Հաճի Պէքթաշի Զէլէպին:

Տէտէները մէջքերնին կամար (քէմէր), մէկ ականջնին օղ, և վզերնին ակատ քար մը կը կրեն ընդհանրապէս:

Ամէն տէտէ կարդ մը զիւղեր ունի զորս կ'այցելէ պարբերաբար: Ընդհանրապէս զիւղի մը բոլոր ժողովուրդը միեւնոյն ՏէՏէին ծուխն են, սակայն երբեմն զիւղի մը ժողովրդեան մի մասը ՏէՏէի մը և միւս կէան ուրիշ ՏէՏէի մը ծուխն են:

Կրօնաւորները երկրագործութեամբ կամ արհեստով կը պարապին, եւ պարբերաբար ընդհանրապէս աշունին կը կատարեն իրենց այցելութիւնները: Իրենց իջեւանած տուները նկատամի՝ ժողովատեղի՝ կ'անուանուի: Ժողովրդէն

կամաւոր նուէրներ կ'առնեն, զոր սիրման(۱) կ'անուանեն, Դրամական նուէրը աւեշի յրալոց (մոմազին, խւղազին) կ'ըսուին: Երկու երեք տարին անգամ մը նուիրակ մը (նազեր) կու գայ զիւղերը:

Տէտէները ջրօրհնէքի պէս բան մ'ալ կը կատարեն, ջուրի մէջ նուիրական գաւազան միսրճելով:

Կրօնաւարները զէնք չեն կրեր եւ ոչ իսկ զմելի. գուցէ Յիսուսի՝ Պետրոսի տուած պատուէրին հետեւելով:

\* Դաւանուրիւն. — Գըզըլպաշները կը հաւատան անտեսանելի, յաւիտենական, անմահ, աւմենակարող եւ տիեզերաց արարիչ ու դեկավար Աստուծոյ մը:

Աստուածը կը սահմանեն «Պիր զանիշիտէ իւշ նուր», այսինքն «Մէկ կանթեղի մէջ երեք լոյս,» որ երրորդութեան գաղափարը կու տայ: Այս լոյսերէ մին սպիտակ է, միւսը կարմիր, իսկ երրորդը կանանչ: Երբ ստիպեցի որ մեկնարանեն, ըսին՝ սպիտակը Աստուած է, կարմիրը Ալի, իսկ կանանչը Մուհամմէտ: Հաւանականարար երրորդութեան գաղափարը աղաւաղմամբ այս ձեւը առած է:

Մովսէս, Դաւիթ, Յիսուս եւ Ալի միեւնոյն անձերն են, կ'ըսեն. Աստուած անոնց ձեւով եւ

(۱) Հաւանարար սա հայկական -եր՝ բառէն է եւ կը համապատասխանէ մեր վանօրէից կողմանէ ժողովրդէն զանձուած դրէի տուրքին:

բեւցաւ, եւ անոնց նուիրական գրքերը ընդու-  
նելի են: Մուհամմէտ Ալիի միջոցաւ փայլեցաւ,  
ուստի եւ երկրորդական է Ալիի նկատմամբ:

Յիսուսը հոգեծին (ռուհուղան) կը դաւանին,  
որ մնուած չէ, եւ պիտի գայ դատել զաշխարհ  
ընկերակցութեամբ Մուհամմէտ Մեհտիին (12րդ  
յաջորդ Ալիի), որ նմանապէս մնուած չէ, անհետ-  
ացած է Սամիրայի Սէրմէնրէյ անուն այրին  
մէջ, եւ որ Գըզըլպաշ կամ Ալէվի գիւղի մը մէջ  
երեւան գալով՝ իրենց միութեան կապ պիտի  
ըլլայ:

Մարիամը կոյս ըլլալով՝ Աստուծոյ կամօք  
յղացած է, կ'ըսեն:

Կ'ընդունին հինգ հրեշտակապետներ՝ որք  
Աստուծոյ օժանդակած են ստեղծման գործոյն:

Սատանան անկեալ հրեշտակապետ մ'է, որ  
չարութիւն ընել կու տայ մարդոց, նա է որ  
Կայէնի ձեռքով Արէլլ սպաննեց, Յուղայի ձեռ-  
քով Յիսուսը մատնեց եւ Եղիտի միջոցաւ Հիւ-  
սէյինը սպառեց: Սատանան յետ աշխարհի պիտի  
յաղթուի Յիսուսէն:

Կ'ընդունին նաեւ Խըտըր Իլիան(5) (Եղիա  
մարգարէ) իբր ոչ մնուեալ, եւ որ մարդոց օգնու-  
թեան կը հասնի:

Ինչպէս կը տեսնուի, ասոնք աւելի Ալէվի  
Իսլամաց կրօնի արտաքին ձեւն առած են քան

(5)Ասիկա Սբ. Սարգիսի համապատասխանող՝ Կանխաւ  
իշխառակաւած՝ Խըտըրէն տարբեր ըլլալու է:

Սիւնիներունն, Շիիներու նման կը յարգեն Ալին, անոր զաւակաց Հասանի եւ Հիւսէյինի սուզը կ'ողբան, և Պարսից նման Զրադաշտականութենէ մնացած ինչ ինչ պաշտամունքներ ունին :

Արեգակը եւ Լուսինը կը յարգեն, առաջինը Աստուծոյ՝ իսկ երկրորդն Ալիի պատկերը կը համարին : Յարգանք ունին նաեւ նախնեաց հոգիներուն :

Աստուած հաւասարապէս չնպաստաւորեր մարդիկ . ոմանց շատ կու տայ, այլոց քիչ . ու քմածին տնօրինութիւններ կ'ընէ : Աստուած նկատի կ'առնէ իր մօտ գտնուող հրեշտակաց բարեխօսութիւնները : Ամէն մարդ իր պահապան հրեշտակը ունի : Գէշ գործ մը զժրադդութիւն մ'է, եւ մարդոց պահապան հրեշտակին այլ գործով զբաղելուն հետեւանք :

Կը հաւատան հոգւոյ անմահութեան, կ'ընդունին Հոգելիոխութիւն : Զար մարդոց հոգիներն անարգ եւ վայրի կենդանեաց մէջ կը մըտնեն . երբ բարելաւին՝ ընտանի կենդանեաց կ'անցնին, ու եթէ ուղղուին՝ նորէն մարդոց մէջ կը հաստատուին : Ոմանք սակայն կը մերժեն հոգւոց փոխանցումը :

Քըզրլպաշներու օրինագիրքը պույրուխ (հրաման) կ'անուանի . անհնար եղաւ մեղ ձեռք անցունել զայն : Երկու պույրուխ ունին, մին Իմամ Ճաֆէր Սատրպինն եւ միւսը Շէյխ Սաֆիինն՝ որ աւելի ընդարձակ է : Ունին եւ Ֆազիլէթ, Հիւմնիյէ, Մէհէմլյէ, Ֆէզայիլ Շիյա,

եւ այլ բարոյական ու խրատական զրգեր<sup>(1)</sup> :  
Ուսին եւ մարգարէից ու որբոց մասին գովա-  
սանքներ եւ սաղմոսներ :

Գըզըլպաշներն ինքզինքնին Ալիի հրդ յա-  
ջորդ խալիֆային՝ Խմամ ձափէրի (80-148 Հիմ-  
րէկրի)<sup>(2)</sup> դաւանական գրութեանց հետեւակ կը  
համարին Պէքթաշիներու նման, իսկ Խոլամ-  
ներն Խմամ Աղամի<sup>(3)</sup> :

Յարանուանութիւնf . — Մեր նկարագրած  
աղանդը Սոֆիյէ ըսուած Գըզըլպաշներունն է,  
որք մեր երկրի այս աղանդաւորաց մեծամաս-  
նութիւնը կը կազմեն : Ասոնցմէ փոքր ինչ կը  
տարբերին Փոքր Հայքի ինչ ինչ կէտերուն մէջ  
գտնուող սլորամները : Այս վերջինները Զիժրի  
առթիւ, բոլորածեւ դառնալնուն փոխան Ալ-  
ջան, Ալջան ըսելու՝ շան, շան կ'ըսեն, և որով  
Շահ-շան ալ կ'անուանին : Ասոնց կրօնապետները  
կիներ ալ կրնան ըլլալ<sup>(3)</sup> : Սըրբանները նուիրա-  
կան գաւազանի չեն հաւատար . ծխախոտ,

(1) Ասոնք աւելի Ալէլի Խոլամաց յատուկ բարոյախօսա-  
կան գործեր են :

(2) Խմամ Աղամ ծնած է ի Քուֆէ Հէմէրի 80 թուակա-  
նին . իր անունն է Նոման, իսկ հօրինը Սապիթ, Նոման  
Պարսկաստանի նուշիրվա արքայական ցեղին կը վերա-  
բերի, Պաղտատ եկած է, Խմամ ձափէրին աշակերտած է,  
Խոլամութեան վրայ գրած է ու մեռած է Հիմրէթի 150  
թուականին :

(3) Այժմ կրօնապետնին կին է, Անշա Ռ-Շ կ'անուանի ,  
որով ասոնք Ան-Ռ-Շ ներ ալ կ'ըսուին :

սուրճ եւ օղի չեն խմեր , ծում չունին , Սովիյէին ներուն աղջիկ չեն տար :

Կիլիկիոյ կողմերը գտնուող Գըզըլպաշները Ինձէ եռլու կամ Կիզի եռլու կ'անուանին , ասոնք իրք թէ Զիժրէն վերջ կը մերկանան և մէկ կին երկու այրի ընկերակցութեամբ շրջանակ կը դառնան : Այս երեքին ուրիշ երեքներ կը յաջորդեն եւ այսպէս շարունակաբար : Ասոնց ու այդ կողմանց մեր հայ Ռուհմիներու մէջ նմանութիւն մը կը տեսնանք և հինաւուրց մծղնէական արարքները կը յիշեցնեն մեզի :

Պէքթաշիութիւնը բաւական կը մօտենայ Գըզըլպաշութեան եւ այժմ սկսած է տարածուիլ մեր երկրի Գըզըլպաշներուն մէջ , որու յարողներն ուղղափառ Գըզըլպաշներու կողմանէ Փրոքէսան կամ Տէօնւիկ կ'անուանին , ասոնք կը մերժեն բուն Գըզըլպաշներու աւելորդապաշտական արարքները եւ կը ծաղրեն զանոնք :

Պէքթաշիներու կրօնականները պապա կ'անուանին և պապայութիւնը ժառանգական չէ : Անոնք մուսահիպ չունին , եւ կամ աւելի ճիշդը միեւնոյն օրն ի միասին այն աղանդին յարողները զիրար մուսահիպ կ'անուանեն , մեր լոյս աղբարներու պէս բան մը :

Ամէն տարիքի մէջ կարելի է Պէքթաշիութեան մէջ ընդունուիլ , բայց ընդհանրապէս 15 տարեկանէն վերջ տեղի կ'ունենայ :

Պապաները տարին մէկ անգամ կ'այցելեն իրենց ծուխերն , անոնց զլիսուն կը կարդան ,

խրատներ կը խօսին : Խոստովանութիւնը աղանդին աշակերտ հոչակուելուն առթիւ տեղի կ'ունենայ , եւ գաղտնի պապաին ականջին կ'ըսուի , ու նա իր նոր ծուխին ականջին խրատներ կուտայ : Անկէ վերջ խոստովանութիւն չկայ , միայն մեծ յանցանաց մասին հրապարակային դատաստան տեղի կ'ունենայ :

Ապաշխարութեան համար իբր պատիժ նուիրական քարով (ակատ) մեղաւորին մէջքին կը զարնեն : Այդ քարը պապային առջեւ մարմարիոնէ սեղանի մը վրայ կը գտնուի , Պէքթաշի պապաներն այդ քարն իրենց գօտիին առջեւի մասին վրայ կը զետեղեն :

Արձակումը նուիրական գաւաղանով չտըրուիր , այլ ձեռքով (փինչէ) կու տան : Պէքթաշիները Զիյր չունին , թէքքէներու մէջ միաբանք առաւօտ եւ երեկոյ աղօթքի համար կը հաւաքուին , զոր կիւլպէնկ յիշմէի կ'անուանեն . սակայն զլխաւոր հաւաքումնին հինգչարթի եւ կիրակի գիշերները տեղի կ'ունենայ : Այս հաւաքումներուն չեն նուազեր , ճրագներ կը վառեն եւ լուսարարը յրադնի (ճրագնի?) կ'անուանեն : Հաճոյից հաւաքումներուն քնար (սազ) կը գործածեն :

Հաղորդութիւնը՝ լոգիա՝ ամէնուն կու տան : Նուիրական գաւաղան չունին : Մուհարրէմի պահոց առթիւ ծոմ չունին , միայն միս չեն ուտեր , եւ ցերեկին ջուր չեն խմեր : Հոգեփոխութեան կը հաւատան եւ աւելի համաստուածեան են :

Ամուսնութիւն եւ նաև կեհրամ .— Գըղըլպաշ-ներն օտարներէ աղջիկ կրնան առնել , իրենց աղանդին հետեւելու պայմանաւ , սակայն երբեք այլոց աղջիկ չեն տար :

Ինչպէս ըսինք , իիրվայներու եւ մուսահիպ-ներու միջեւ ամուսնութիւն չկնքուիր , սակայն իրարու բաւական մօտիկէն աղջիկ կ'առնեն , զոր օրինակ հօրեղբօր եւ մօրեղբօր աղջիկները :

Տէտէն երիցս հարսնցուին կը հարցնէ այն-ինչին հետ ամուսնանալու մասին իր կամքը , հաւանութիւնը առնելէ ետք տեղի կ'ունենայ պսակը , ըստ Իմամ Ճէֆէր Սատրգի օրինաց . Իսլամաց նիինահնը ըստ Իմամ Աղամի օրինաց կը կատարուի :

Ամուսնացողի մուսահիպը կնքահայրի դեր կը կատարէ , եւ կը հոգայ հարսանեաց ինչ ինչ ծախսերը , գոնէ հարսի կօշիկը . ձեռքերը ներկե-մք հինան եւ հարսանիքի մոմերը . մուսահիպի կինն իրը հարսնքոյր կ'երթայ :

Փեսան ու իր մուսահիպը հարսին զլիսուն մէկ մէկ իննձոր կը նետեն , մաղթելով՝ որ բաղդը յաջողութիւն տեղայ անոր զլիսուն :

Միակին են , զաւակ չունենալու պարագա-յին կրնան երկրորդ կին մը առնել , սակայն առա-ջինը չարձակելու պայմանաւ : Եթէ նոյն իսկ կնոջ մը ուրիշի մը հետ յարաբերութիւնը հաստատ-ուի , այրը կրնայ զայն պատժել՝ սակայն ոչ ար-ձակել : Եթէ կին մը իր ամուսինը թողլով ու-րիշի մը հետ կենակցի՝ բնականաբար արձակեալ

կը համարուի , եւ զայն առնող այրն ապաշխարութեան եւ պատժի կ'ենթարկեն . Բատ Աւետարանի ըսածին «Եւ որ արձակեալն առնէ չնայ»

Գըզըլպաշներն ոչ միայն իրենց մէջ՝ այլ եւ Քրիստոնէից եւ մանաւանդ Հայոց հանդէպ նամեհրամ չունին , նոյն իսկ շատ աղատ են , սակայն իրենց կիները թուրքերուն չեն ցուցներ :

Սըրրաճ Գըզըլպաշները Քրիստոնէից հետ ալ նամեհրամ կը պահեն , բայց ոչ իրենց մէջ :

Մայրագործում .—Երկար ատեն իսլամ միջավայրի մէջ գանուղներն եւ նամանաւանդ իրը զինուոր բանակին մէջ իսլամաց հետ ապրողներն՝ իրենց վերադարձին , մինչեւ որ չմաքրագործուին եւ տէտէին կողմանէ չարտօնուին , կրօնական արարողութեանց չեն կրնար մասնակցիլ :

Մաքրագործում կը կատարուի խոստովանութեամբ , ապաշխարութեամբ , հաղորդութեամբ եւ իր թէկիքին նուէր մը տալով :

Թաղում եւ սուզ .— Մեռեալը լուալէ ետք՝ պատանքով քանիցս կը փաթթեն , երկու անգամ արանց եւ երեք անգամ կանանց համար :

Թաղման՝ օտարներուն ներկայութիւնը չեն ուզեր , թաղման արարողութիւնն իրենցմէ որևէ կարդացող կրնայ կատարել :

Մեռնողի թանկաղին զգեստները դագաղին՝ եւ եթէ հարուստ է՝ իր ձիուն վրայ դնելով գերեզմանատուն կը տանին : Մեռելի բարեկամներն ալ զգեստեղէններ , տպածոյ և կամ

արժէքաւոր կերպասներ կը նուիրեն մեռեալին ,  
եւ ապա զանոնք մեռելական արարողութիւններ  
կատարողներու եւ մեռելաթաղներու միջեւ կը  
բաժնեն : Հարուսաներու յուղարկաւորութեան  
առթիւ նուազածութիւն ալ տեղի կ'ունենայ :

Սուգ ունին , կանայք ողբեր կը հիւսեն  
Քրիստոնէից նման , ու բարձրաձայն կ'ողբան :

Երիցո հոգեհաց կ'ընեն , մին թաղման օրը ,  
երկրորդը յաջորդ հինգչարթի երեկոյին , եւ  
վերջինը քառասուն օրէն : Այս երրորդ հոգե-  
հացի առթիւ մեռեալին յատկութիւնները կը  
ջատագովեն : Հայերն ալ այս երեք հոգեհացերն  
ունին շատ տեղեր : Քառասուն օրեր մեռեալի  
բաժնը գիւղի աղքատաց կու տան :

Մեռեալի գերեզմանին վրայ յաջորդ Մա-  
յիսին միայն քար կը գնեն , եւ այդ առթիւ հո-  
գեհաց մը տեղի կ'ունենայ գերեզմանին վրայ :  
Անկէ վերջ միայն մեռեալի այրին կրնայ ամուս-  
նանալ :

Հաւատալի՛ եւ սովորութիւննի . — Ամէնէ մեծ  
երդումնին Լոգմայի (հաղորդութեան) վրայ կ'ը-  
նեն : Պոլյրուխի , նուիրական գաւազանին , ուխ-  
տատեղիներու եւ տէտէներու տան սեմին վրայ  
ալ կ'երդնուն . տէտէներու ներկայութեան և  
մանաւանդ անոնց զգեստները բռնելով երդնուլը  
շատ կարեւոր է :

Խոզի միս չեն ուտեր , սակայն զայն կը  
բռնեն ու կը ծախսեն Հայոց նման : Նապաստակ  
չեն ուտեր , զայն էօմէրին կատուն կ'անուա-

նեն . Հայերն ալ նապաստակ չեն ուտեր : Երենց կտրած կենդանին կ'ուտեն ընդհանրապէս : Գինի կը խմեն , սակայն երբեք անով չեն գինովնար :

Կը յարգեն մահղեմի ծառը , յորմէ կը պատրաստեն նուիրական գաւաղանը , ինչպէս առիթ ունեցանք ըսելու :

Յարգանք ունին խոշոր ծառերուն՝ մանաւանդ թէքքէներու մօտ գտնուածներուն համար . անոնցմէ ճիւղ մը կտրելն իսկ մնղք կը համարին :

Սրեգակին կ'երկրպագեն ծագման ատեն՝ նամանաւանդ Քիւրտ Գըզըլպաշները : Լուսինը ծագելուն ալ խոնարհութեան պէս բան մը կ'ընեն :

Թուրքերը կ'արհամարհեն եւ անոնց տըրուած մնունդին հիլլէ կ'ընեն , այսինքն մէջը որեւէ աղտեղութիւն կը խառնեն : Թուրքերը զայս գիտնալով՝ անոնց որեւէ մնունդը չեն ընդունիր :

Լուսնոտութիւնն ու ջղագարական բուրհանները չար ոգիներու ազդեցութեան հետեւանք կը համարին եւ աղօթքով միայն բուժելի կը կարծեն : Այս կարծիքը ընդհանուր է մեր երկրաց մէջ եւ ոչ թէ Գըզըլպաշներու յատուկ : Թուրք Գըզըլպաշները մօրուքնին չեն կտրեր , Քիւրտերն երիտասարդութեան ատեն կ'ածիլուին , բայց մկրատով չեն կտրեր : Ընկերական գիրք ունեցողները նուազ կը յարգեն այս սովորութիւնը : Իրարու մօրուք համբուրելով կ'ողջագուրուին :

Կարմիր փաթթոց կը կապեն զլուխնին , զի կ'ըսեն , Յունաց թագաւորը իրենց պետին կարմիր թագ մը նուիրած է(¹) . Եւ ըստ այլոց զի Ալի կարմիր գդակ կը կրէր . Իրենց կրօնաւորները կրնան կանանչ փաթթոց գործածել , սակայն երբեք սակատակ փաթթոց՝ որ Իսլամաց յատուկ է :

Ֆէսերնին ծոպ (փիւսկիւլ) չունենար , զի սա աշխարհիկ աւելորդ զարդ մ'է , Սըրրամները թաղարեայ գդակ մը կը դնեն ընդհանրապէս , և հաւանաբար ասոր համար Քէջէլի ալ կ'անուանին :

Հինգչարթի գիշերները իրենց կնոջ քով չեն մերձենար սուրբ կը պահեն , զի Քրիստոս այդ օրը խաչուած է : Հինգչարթի գիշերներն , եւ Մուհարրէմի 12 օրերը՝ պսակ չըլլար , ինչպէս որ Հայոց մէջ պահոց օրերուն պսակ տեղի չունենար :

Խմորը կը խաչակնքեն , նկանակը խաչակնքելով փուռ կը դնեն : Հաց եփելիք սանը օխլավուով կը խաչանչէ հացեփը : Կերակուր ուտելէ առաջ խաչակնքելու պէս բան մը կ'ըսեն ու ձեռքերնին կը համբուրեն սեղան համբուրելու տեղ :

Մասնաւոր նշաններով (²) ու խօսքերով (³)

(¹) Գուցէ Թիւզպնդական կայսրերէ մին զանոնք շահասիրելու համար այսպիսի գդակ մը նուիրած է :

(²) Զոր օրինակ աջ ձեռաց մատնեմատով եւ մկոյթ մատով պեխերը շտկել եւ մօրուքը շոյել :

(³) Զոր օրինակ «Հ-Ե+Է՛ Ե-Ե՛»ի տեղ «-Ե+Է՛ Ե-Ե՛» ըսելով բարեւել :


զիրար կը ճանչնան . կշիռ չեն գործածեր , եւ ապրանքները չափով ու հատով կու տան կ'առնեն , զի Աստուած , կ'ըսեն , զանանք կշիռով տուած չէ մարդոց : Կ. պոլսոյ մէջ ասոնցմէ շատեր կշիռի ենթակայ չեղող պտուղներ եւ ընդեղններ կը ծախեն , որպէս ձմերուկ , սեխ , նարինջ , պատինան , ևն . , ելակը իսկ՝ սակառով կը ծախեն ու եթէ գնորդը կշիռ պահանջէ՝ անոր կը թողուն կշռելու հոգը :

Արդ ո՞վի են Գըզըլպաշներն . — Տեսանք թէ Գըզըլպաշները խոստովանութեան —ապաշխարութեան , արձակման — հաղորդութեան Քրիստոնէական խորհուրդներէ զատ ունին եւ Քրիստոնէական ինչ ինչ տօներու , վանօրէից եւ եկեղեցեաց մասին յարգանք , Քրիստոնէից նման իրր նուիրական ըմպելի կը վերաբերուին գիւնիին հետ . հացի խմորը ու նկանակը կը խաչակնքեն , եւ սեղան նստելնուն խաչակնքելու պէս բան մը կ'ընեն , ամուսնական կեանքով ու իրենց սուգով Քրիստոնէից մնծապէս կը նմանին , որով եւ կարելի է վստահօրէն վճռել թէ ասոնք մնդ ծանօթ Քրիստոնէական վաղեմի աղանդաւորներ են , որք հալածող ցեղակիցներու դէմ զիրենք պաշտպանող իսլամաց անուններն եւ անոնց առերեւոյթս ձեւն առած են , սակայն կ'ատեն զանոնք: Սոֆիյէները Քրիստոնէից եւ մանաւանդ Հայոց մօտութիւն կը ցուցնեն , ու իրենց եւ անոնց միջեւ տարբերութիւնը խիստ աննշան (մազաչափ , սոխի միզնի չափ) կը հա-

մարին : Հայերը իրենց վաղեմի թշնամիները կ'անուանեն , անշուշտ ակնարկելով անոնցմէ իրենց կրած վաղեմի հալածանքին : Իսկ Արրաջները ատելութիւն ունին Հայոց մասին : Գըղըլպաշներէն ոմանք նոյն իսկ Քրիստոնեաներէ սերած ըլլալնին կը խոստովանին :

Գըղըլպաշները բոլոր աշխարհագրերու վկայութեամբ երկրի բնիկներն են եւ չեն կրնարդուրսէն եկած գաղթականներ ըլլալ . կը կրեն գանկարանական եւ մարդարանական տեսակէտով տեղական ժողովրդեան տիպարը : Սոֆիյէները Հայոց կը նմանին եւ ունին անոնց շատ մը սովորութիւնները՝ ինչպէս ըսինք . արեւմտեան կողմիններն՝ (Արրաջները) աւելի Յունական տիպար ունին , իսկ արեւելեան հարաւայինները Քիւրտերու . կը խօսին Թուրքերէն կամ Քիւրտերէն : Մեզ համար կասկած չկայ թէ Գըղըլպաշներն՝ ինչպէս ըսինք՝ Պաւղիկեաններու ու Թոնդրակեցիններու Հայ աղանդին շարունակողներն են , իրենց աղանդը տուած են արեւմուտքի Յոյներուն (սրբած) , արեւելեան հարաւի Քիւրտերուն ու իրենք կ'անուանին Թուրք Գըղըլպաշներ , եւ ցեղով Հայ են :

Ա.ԵՐԶ



## ՅԱՆԿ ՆԻԽԹՈՅ

Ցառաջարան	4
Դլուխ Ա. Քրիստոնէութեան գլխաւոր ազանդ-ներն 'ի Հայս . . . . .	7
1. Մարկիոնութիւն . . . . .	7
2. Մանիքեցութիւն . . . . .	9
3. Մծոնէութիւն . . . . .	13
4. Պաւլիկիանութիւն . . . . .	13
5. Թոնտրակեցիք . . . . .	23
Դլուխ Բ. Քրիստոնէական բողոքականութեան ծնունդը . . . . .	31
Ա. Եւրոպական բողոքականութիւնը . . . . .	34
Բ. Հայկական բողոքականութիւն կամ Ար-խվացւոց աղանդը . . . . .	38
Դլուխ Գ Դզըլպաշութիւն . . . . .	47
Թլփատութիւն . . . . .	50
Մուսահիպութիւն . . . . .	51
Խոստովանութիւն . . . . .	53
Ապաշխարութիւն . . . . .	54
Արծակում . . . . .	56
Աղօթք . . . . .	56
Հանոյից Հաւաքումներ . . . . .	59
Հաղորդութիւն . . . . .	60
Զոհ . . . . .	62
Նուիրական գաւազան . . . . .	63
Աղօթատեղի . . . . .	63
Ուխտատեղի . . . . .	65
Տօն եւ Պահեցողութիւն . . . . .	67
Կրօնաւորք . . . . .	68
Դաւանութիւն . . . . .	70
Յարանուանութիւնք . . . . .	73
Ամուսնութիւն եւ Նամէհրամ . . . . .	76
Մարքագործում . . . . .	77
Հաւատալիք եւ Սովորութիւնք . . . . .	78
Արդ ովք են Գրզըլպաշը . . . . .	81

ՏԵՇԱՅԻՆ  
ԳՐԱԴԱՐԱՆ  
ԱԿԱԴԵՄԻԱ

## ՀԵՂԻՆԱԿԻՆ ԳՈՐԾ

	ԴՐԱ
Գիտական շարժում 1885 (Սպառած), 1886ի և 1887ի տարեկանները . . . . .	20
Բնական Պատմութիւն Ա. հասոր (Կենդ. Հիւսուածաբանութիւնն և Մարդկային Կազմախօսութիւնու Բնախօսութիւն)	
Դասագիրք Երկրորդական վարժարանաց . . . . .	40
Ուսումնասիրութիւն միջային քարերու պատճառաբանութեան եւ կազմութեան վրայ (Ֆրանսերէն) (Սպառած)	
Շագումն հայ տառից (Պատկեալ Խզմիւնաց մեցանակաւ) . . . . .	10
Մանրէաբանութիւն . . . . .	10
Միքրոպիլոֆի (Նախորդին Թուրք. բարգմանուրիւնը) . . . . .	15
Տիեզերք եւ իր կազմութիւնը (Ֆրանսերէն) . . . . .	10
Տիեզերք եւ իր կազմութիւնը (Հայ. բարգմանուրիւն) . . . . .	10
Գրիգոր Աղաթոն (Շագումն եւ կինսագրուրիւն) . . . . .	21
Առողջապահութիւն Առանձին . . . . .	25
Մարդկային Սաղմնախօսութիւն (Սպառած)	
Բառացուցակ Ախտանուանց, Բ. Տիպ . . . . .	3
Տարուինականութիւն, Գ. Տիպ (Սպառած) . . . . .	
Ազգի մը պահպանութեան պայմանները (Սպառած).	
Մանրէք եւ անոնց շահատակութիւններն (Սպառած) . . . . .	
Հայոց Կաթողիկոսութիւնն եւ ոյժմու Կաթողիկոսի ընտրութիւնը (1908) (Սպառած) . . . . .	
Երկրագործութեան Անտառաց եւ Հանքաց գարգացումն ու շահագործումն (Սպառած) . . . . .	
Հայոց հին կրօնները, Բ. Տիպ . . . . .	6
Մարդկային կազմախօսութիւն եւ բնախօսութիւն, ի պէտս Նախակրթաբանաց, Բ. Տիպ . . . . .	5
Առողջապահութիւն ի պէտս Նախակրթաբանաց. . . . .	10
Աւրուագիծ Պատմութեան Հայոց ի սկզբանէ մինչ ցԱղեքսանդր Մակեդոնացի, Գ. Տիպ . . . . .	5
Քրիստոնէական բողոքականութեան եւ Քորլալաշներու աղանդին ծնունդը . . . . .	3
Ծննդական գործարանը (Կազմախօսութիւն, Բնախօսութիւն եւ Առողջապահութիւն), Բ. Տիպ . . . . .	



